



Հրատարակիչ՝ ՅԱԿՈԲ ՓԱՓՍԶԵԱՆ

# ՏԱՅԻ ԿԱՐԱՊԵՏ

Կ Ա Մ

# ԱՄԵՐԻԿԱՅՑ ՓԵՍԱՑՈՒՆ

(ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ Յ ԱՐԱՐ)



[ՊԵԼՎԱՆ. Հ.]

Հ Ե Գ Ի Շ Ա Կ

ԳՐԵՄ-ՄԻՄՈՆ

(Սփոսն Էմմելինեան)

ՅԱԿՈԲ ԱՐԻԱՀԱՄԵԱ

ԳՐԱՎԱՃԱՐ - ՀՐԱՏԱՐԱԿ

Քերերու Փողական

Կ. ՊՈԼԻՆ, ՊԱՊ ԱԼԻ ԲԵՇԻՆ ԷՏ.



B-817

Տպագր. Մ. ՍՈՒԲԵԱՆ  
Հայուսառութ փողոց, թիւ 75  
Դ. Պոլիս — 1920

# ՏԱՅԻ ԿԱՐԱՊԵՏ

ԿԱՄ

## ԱՄԵՐԻԿԱՅ ՓԵՍԱՑՈՒՆ

(ԿԱՏԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ Յ ԱՐԱՐ)

19053




Հ Ե Գ Ի Ն Ա Կ

ԳՐԿԱ-ՄԻՄՈՆ

(Սիմոն Էլմիքեսան)



Տպագր. Մ. ԱԱԽԻՇԵԱՆ  
Պատր Ալի, Էպուստուստ փողոց, թիւ 75  
Կ. Պոլիս — 1920



# ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

Տայի Կարապետ՝ Սամարփացի ձկնորս 50 տար. Ա. Պենիշան	
Սարեն հանքը՝ կինը	45 » Տ. Լիսի
Անգին՝ աղջիկը (բոլեժական)	19 » Ա. Ենեկենեան
Օգուն՝ ձկնորս ընկերը	25 » Գրիգ. Մինոն
Ժիրայր՝ Ամերիկահայ փետացու	30 » Կովոս

Տեսարանը կ'անցնի Սամարփիոյ մէջ

Առաջին անգամ ներկայացուած Բերայի Ամերիկա  
բարոնին մէջ:



## ՏԱՅԻ ԿԱՐԱՊԵՏ

### Կ Ա Մ

## ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՓԵՍԱՑՈՒՆ (ԿԱՏԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ Յ ԱՐԱՐ)

### Ա. ԱՐԱՐՈՒԱԾ

(Տեսարանը կը ներկայացնի՝ պարզ սենակ մը, մարուր, խոր դուռ, աչ ճախ դրսներ, գետինք սէտիր, սեղան եւ այլն, վարագույրը բացուած միջոցն նաթէն հանքը սէտիրին վրայ ծալլապատի՛ զլուկու եազմա, աչքին ակնոց, թուղթ կը բանայ, միեւնոն տառ սիկար կը ծխէ.)

### Ա. Տեսարան

### ԱԱԹԷՆ

Սարեն (ուշի ուռուլ բուղբերուն նայելով).— Վախ եավըրում, վախ, մախսըմն քէտէր մը ունի, էէմ ա սէպէսըր սա սարըի վրայի մարդն է. քէօրնա հէմէն, նայէ մախսըմն ի՞նչուար մէքաքի մէջ է, (կը նայի) թօնափ սպան, բէք թօնափ. էրկութին ա խելքը մէկ, սիրտերնին մէկ, խօրաթանին մէկ. պակ կ'ինայ կոր, իրարուեաթախ պիտի ընեն. մեղայ՝ մեղայ, սօնը խեր է. մեղի նամակ մը կայ, էէմ ինքն ա ձամբայ կ'ընէ կոր, քա չօճուխս կուգայ կոր. էս աստար ա խստակ թուղթ հիշ չէի պացած. կուգայ կոր, արթըրին հասրէթին չեմ տիմանար, 8 տարի է քիմ էրէսը չեմ տեսած, ով կիտէ քանի լեզու կը խօրաթէ. ա՛խ եավրուս, ա՛խ, կայնէ մէյ մը տահա քովէս խարըշ մը անդին չեմ խրկեր:

### Բ. Տեսարան

### ԱԱԹԷՆ, ԿԱՐԱՊԵՏ

Կարապետ (դաւրսէն).— Առամ աման Սաթէնտէն, Սաթէնտէն, պիր կէօմէք եարտըրմըշըմ ըէնկի սօլմաղ սաթէնտէն :

Սարեն.— Մարդու էկաւ, նորէն Սաթէն տէյի մանի կ'ըսէ կոր, քէյֆլի է, քէյֆլի է ամա քէօֆթիւն է...:

Կարապէս (մեկ ձեռքի սալարա, միւսն ալ նամակ մը).— Սաթէն, ի՞նչ է ան. նորէն ֆալ. սա հիյէթթ պիշխմդ Սուլուխուէի չինկեանէ ֆալճիներէն հիչ ֆարդ չունի, նայէ, նայէ:

Սարեն.— Մեծաւլէս չնորվակալ էմ, բէք աղուոր մարդու ըլմանցուցիր, անոր համար քիմ սէվտայիռ զօրէն 4 անդամ ինքինքդ գարնելու էլար. մի՞տքդ է խախվէին առջեւէն անցած վախիթս, ծառքիդ խախվէի ֆիլճանը լուսոսի պընուած. կէմիի մը պէս կը տողար...

Կարապէս.— Տակի թէրդ էն չալխալամիշ կ'ընէի տէքեղի անանկ կուգար քիմ կէօյա քի քու սէպէպովդ կը տողազամ....:

Սարեն.— Հա՛ հա, ինքեար ըրէ, նանքէօրներ, գուք էրիկմարդ չէք մի, պիւթիւննիդ ա ճանավար էք:

Կարապէս.— Նէֆէս առ, տուք ա ինիկ չէք մի, այայով՝ սիւրիւյով՝ քէօքով՝ տալով... հայտէ չըսեմ, թող կարապեառ եռւթիւնմիշ ըլլայ. էս գու ի՞նչ մալ ըլլալդ աղէկ կիտէմ, մոռցա՞ր քա գիշերները ծուկի կացած վախիտս քեղի պէս 45 հատ էրկան խենդի հետ ծովուն քինարը կ'իշնալիր տէ, տուն տա չաթլախ ծանվդ «Բանարեամ, էլլէր սարբյօր սէնի» կը կանչէիր...

Սարեն.— Հէլպէթտէ պիտի կանչէի, մահալլէին մէջը աղջիկ չէիր ձգած, ամէնուն վրայ ա մանիներ կ ըսէիր:

Կարապէս.— Հէյ կիտի կէնճիթք հէյ... հայտէ նորէն եարաներս մը պանար. քա կարապեառ Սամաթիայի մէջ մէկ հատ էր, կիւճը խուլէթը տեղը, խօրաթան ըսես՝ հաքէզա, պատիւի կալով բսէ նայեմ 58 տարեկան մարդ էմ, մինչեւ աս օր իմ նամուսիս համար պան մը իմացա՞ծ էս... հայտէ ինձի զուրցնել մի տար....:

Սարեն (կակուղնալով).— Քա չէ, եանիս քի լե-

զուս կը պապ մնծի. նորէն սինկրներդ օտք մի հաներ. քա կայնէ, աղէկ միտքս ինկաւ, մարդ, հիշ չի հարցունմօ, թուղթը աղջկանս համար պացի, խըյախ ինկաւ, նամակ մը պիտի առնենք, հէմ ալ բէք թէղ, բէք, ինքը հոս կուգայ կոր....

Կարապէս.— Նամակը առի... նա հոս է....:

Սարեն.— Խուրապն ըլլամ, թէվէքէլլի չէ քի թուղթ նետող Սաթէն տէյի նամ հանած էմ... տուր նայիմ, հոտուրամ... (հոտուելով) հոտիդ մեռնիմ, վարդ կը հոտի կոր....:

Կարապէս.— Նէվազիլ էղէր էս աէ քիթդ հոտ չառներ կոր, նամակը վարդ չէ սալամուրա կը հոտի կոր, ծառքէս ուսկումրի թուրշուսին ֆըշն. ինկաւ....:

Սարեն.— Քա ինչեր տուրս կուտաս, պաց աէ կարդայ նայինք....:

Կարապէս.— Պիտի պանամ ամմա, անդիի նամակներուն պէս պան մըն ա չպիտի հաունանք :

Սարեն.— Տուն կարդայ, էս կը համկնամ, (գիրին նայելով) ծառքիդ մատները սիրեմ, կիտես քի օյա պաներ է թուղթին վրայ....:

Կարապէս.— Կայսէն նայիմ աէ մէջէն էլլանք (կը կարդայ). «Ալիրելի ծնողք իմ, ներկայ բոպէիս, ուր իմ սին երտուներս թոփչք կ'առնեն դէպի անհունութիւնը,» Դուն պան մը հասկցա՞ր, էս տահա ինչ էմ նէ ան էմ. «Յէրկրալիր աւետիօր կ'ուղարկիեմ ձեղ այս երկասողովս»:

Սարեն.— Քա կայնէ, պիչիմլի կարդայ, մախսըմս պաներ մը կը հասկցունէ կոր, թէրկրուհին իւէն Աւետիօր պաներ մը էղէր էն....:

Կարապէս.— Սապր ըրէ, ոօնը նայինք. «Այս երկառողովս, որ վարժարանը իւր սրբազն պարտքը կատարելով,»

Սարեն.— Տեսա՞ր մի գործը, սրբազնին ալ պարտք ունի էղէր:

Կարապէս.— «ԱՄԵՐ կը նետէ կեսնքի պայքարին մէջ, ուր մարդ արարածը» Բէք թօհափ, աս աղջկան նաւակներէն հիշ պան մը չեմ հասկցած մինչև աս օր...:

Սարին.— Կեցի տէ հասկցունեն. իմին պուլուշաթովս Բերկունին իրէն Աւետիսը պաներ մը եղեր էն: Սրբազնին պարտք ըրեր էն տէ, ան ա կալիսդա սօխան նետեր է երկուքը մէկ:

Կարապէս.— Աղէկ ամմա տօկէ մեզի ինչ, նէ հալ իոէ, կարդանք... «Ուր մարդ արարածը մինչև իւր հոգեցարքի բողէն բնութեան խիստ օրէնքներուն դոհը կը դառնայ...»

Սարին.— Տեսար մի նորէն ըսածո է, առ էրկուքը կալիսդա մեռած ատենանին օրէնքնին փոխեր էն տէ սրբազնն ալ հախ տինի կ'ուզէ կոր, պարտքերնին չեն տուեր:

Կարապէս.— Կալիսդա առ պարտքը մեր գլուխը պիտի բաթտուի, ինձի անանկ կուգայ կոր. (կարդալով) «Ահա ես ալ այդ լէզէնին մէջ պիտի նետուիմ, պիտի ընդդրկեմ այդ կեանքը ուր ճակատողիրը պիտի ցուցալըէ, զիս ձեր մօալ պիտի տեսնէք և երազները պիտի փոխուին իրականութեան: Աղջազուրեկով ձեզ՝ Անդինէ» եւ փառք յաւիտեանս յաւիտենից ամէն:

Սարին.— Դէշ էրազ մը տեսէր է, վազը իննդրակատարին մօմ մը վառեմ տէ բարին ընէ:

Կարապէս.— Մօմի բարա տալէն հալ չըմնաց վրաս... մենք նիյէթ տէյի կուտանք կոր՝ անդին տուներ կը տընկեն կոր, կէնէ ժամը էրսուն օսկի պաց մը ունի:

Սարին.— Էս պացը կօցը չիյտէմ, նորէն ինձի մէխքը մը խօթէր, հիմա սա նամակին ճարը նայինք:

Կարապէս.— Աղէկ ամմա պան մը չհասկցանք քի ճարը նայինք, Աւետիսին, Գիրգորին, Սրբազնին վրայ է գործը, ով օրէնքը փոխեր է նէ թող ան մտմտայ...»

Սարին.— Անդինէիս համար ամին պան ընելու հազըր էմ:

Կարապէս.— Հէլպէթաէ հազըր էս, տիւմէնտէ Կարապէտ առու առուրույօր, 8 տարի աս քէօլէդ ծունին բուքին պաներ է տէ բօսթայով Ատարազարփ Ամերիքալըներուն դրազըր զրկեր է. տուն ինչ էս ըրեր, օրը հարիւր անգամ, եավրուս, մախսըմս, հոգինը ըսեր էս:

Սարին.— Հիմա կայնէ տուն տեսնաս պիտի, նայէ տուրին չախչախը վար պիտի իննայ, ուզող ուզողի պիտի ըլլայ, հիմակուընէ մէկ քանիներ հազըրվորեր էն ամմա ևս շիմանալու կուզամ կոր:

Կարապէս.— Խըսմէթը ինչ է նէ ան թող ըլլայ, էս աստարը ըրի, պարտք մը տահա ունիմ, ան ալ կ'ընեմ, զաթէն մէկ օսքս չուխուրն է, մարդուն նամուլուն կըսանալու է:

Սարին.— Թա կայնէ նամուլու ըսիր տէ միտքս էշկաւ. էրէկ քէսուէլէծի Սրչակը ճամբան ինձի տեսաւ, մօնեցաւ ծառքս պագաւ, խըյախ բօլոթիքա մը, պաներ մը ըսեր կ'ուզէր կոր ամա չկրցաւ ճօթը կըսանաւ, կէշ տղայ չէ, հէմ ալ թազական է...»

Կարապէս.— Սիֆթահ... ասամ աման... պիզ գէրէլիմ բարալարը, քօ եէսին օ թաղական...»

Սարին.— Հայտ նորէն մանիի մի պաշայէր... զաթէն խապահաթը իմ քովս է քիմ քեղի աս պիչիմ պաները կ'ըսեմ...»

Կարապէս.— Մօ՛ շունուն եշափի նանէյէ պագ. ինձի շըսես տէ պախալ Բոսթին պիտի ըսես. չիյտէմ ամմա կալիսդա աղջկան պապան էս էմ...»

Սարին.— Էշ սուս, քեզի տուն չես ըսող չկայ. ըսել ուզամ սա է քի աղջիկ զաւկին ապագան մարերը կը մտմտայ...»

Կարապէս.— Աստուծոյ համար. Դէշ ըսելիք չկայ,

էկէր ապագան քու ծառքդ է նէ վայ կէմիշ քըզըն պաշընա. ինծի նայէ, օրթախս կիտես ա՝ էնսաֆին մէջ մէկ հատ, հէմ ալ պատիւը տեղը. առ օրուան օրս պալլիստնէն մէջ Օգսէն բէիզ աէի նամ հանած է. էս իրեն պան մը չեմ ըսած ամմա, նայինք մէյմը աղջիկը տեսնայ հաւնի նէ ինծի համար անկէ աղէկը չկայ...

Սարեն.— Էս մինակ մէկ պանէ կը վախնամ, թուղթս անանկ ցուցուց քի աղջիկը պաներ մը ունի, ասրը իմօի մարդ մըն էր, իմ թուղթս հիշ սուտ չըսեր...

Կարապետ.— Քիչ մը տահա ըսէ տէ թուղթերդ օձախին տիպը կըսնաս...:

Սարեն.— Հասկցայ, նորէն խրո ընելիք մարդ կը փնտուես կոր, էկած վախիթդ Սաթէն աէջի մանի կ'ըսէկը կոր, օտայէն ներս մտար չմտար տարձար. զաթէն նոր չէ քիմ առ պիչիմներդ կը տեսնամ կոր, կիտեմ առ չորնալիք կնկան պիւյիւն է քիմ քու վրադ հնւքմ կ'ընէ կոր. կայնէ միտքս իքէն վաղը Իսրաքէին չօճուիը պէրեմ աէ էշիկին վրաւ պղտիկ ճուր մը թափել տամ. . . :

Կարապետ.— Ինառոր... առւնը տեղը կրնաս կօզ հուարժնել :

Սարեն.— Զիյոէմ ամմա կիտնալս առ պանը ինէ կը հարցունեն... (Տեմերով ապարան կ'առնէ դուրս կ'ելլէ արտնելած):

Գ. Տեսարան

### ԿԱՐԱՊԵՏ ՄԻՒԱԿ

Կարապետ (ծաղրը ընելով).— Զիյոէմ ամմա կիտնալս առ պանը ինէ կը հարցունեն: Հէլպէթաէ քինէ պիտի հարցունեն, զաթէն ինչ պան կնիկներէն չին հարցուներ քի. անանկ տարիի մը հասանք քի էրիկ մարդիկ ճուրերնին քաշեցին, կնիկներն ալ պօլ ճուր թող տուրին: Ինէ կը հարցունեն, ինէ կը հարցունեն ամմա,

դրազցին, վրային կլուխին բարաները Կարապետէն հարցուցին, հիմա ա կուգայ կոր, նայինք ինչ տօխումասը էղած է (սիկարը ծխելով): Հէյ կիտի Կարապետ հէյ. իշտէ աշխարքը աս է, ամէն պան պօշ է, ամէն պան սուտ է, իրաւ պան մը կանէ ան ա չսւխուրը լեցունեն է... պօշ է պօշ, էս աստարը կիտէմ. Բնէ էղաւ տէ նայինք, 25 տարի է կարդած էմ, 25 տարի է քի տէրտէրս շատցած էն. հէյ կիտի պէքեարլը, վարսատա եօքսատա պէքեարլը, հարցունող չունիս, փնտոող չունիս, իառնուող չունիս, նէրտէ ագչամ օրտա սապահ: Կարգուեցար մի, ըրը, առ պանը կարգուածներուն հարցնելու է: Աս աշխարքիս վրայ մէյ մը կարգուողը բիւշման, մէյ մըն ա չկարգուողը. ազգը չէնցունենք ըսինք կարգուեցանք, Աստուծոյ տուածէն մէկ հատ աղջիկ ունեցանք, 19 տարեկան է, շախա մախս 35-40 օխա կը քաշէ, ծանրութիւնովը օսկի բարս խարճած էմ, տահա եա էրթալիքէն մատա, հիմակուհիմայ անկէ խեր մը չտեսանք. կրած նամակներուն կալով «Սիրելի Ծնողք իմաէն պաշխա պան կը հասկնամ կոր նէ արապ ըլլամ. առ ալ սօն մօտա է, առ պիչիմ պիտի գրես, խօրաթես պիտի քիմ մարդ պան մը չհասկնայ. հայերէն չէ, աւետարան թամ քէնտիսի. նէ իսէ, դրազցին սօն օրերն է, առ զաղը կուգայ, 8 տարի է քիմ էրէսը չեմ տեսած. շիտակը Սաթէնն ա հախ ունի կիտեմ, անոր հախը ինքեար ընող չկայ, ամմա էս ա հախ ունիմ, ան ա հախ ունի, աղջիկն ա հախ ունի, ամէնէն շատ հախ ունեցողն ա պէրէքէթին խուրապան էղած ծովն է քի մեղի նամուսովիս առ օրը հասցուց... . . .

Գ. Տեսարան

### ԿԱՐԱՊԵՏ, ՄԻՐԻԿ

Օգսէն (դուրսէն).— Մարիկ, Կարապետ տային հո՞ս է:

Կարապետ.— Օգսէնն է, հիսամը տալու եկած է...  
Սարեն (բուրսէն).— Հա եավրում, օտան է, ներս  
անցիր, եապանձի մարդ չկայ:

Օգսէն (զալով).— Բարի լոյս Կարապետ տայի:  
Կարապետ.— Աստծու բարին օղլում, նստէ, սիր  
կարա մը շինէ...: Սաթէն էրկու հատ խաղփէ էփէ.  
մալ մնաց, առ օրուան ծուկերէն կը վախնայի կոր:

Օգսէն.— Պէրէքէթը մէջն է Կարապետ տայի, թասլա-  
յին կոսիր էս կեցայ, էկողը մեր ծուկերուն փակաւ.  
քիչ մնաց քի Գառնիկին հետ օրէնք մը պիտի հա-  
նէինք...:

Կարապետ.— Ինչո՞ւ... առ ա մի պաշլայեց Սա-  
մաթիսյին հավայէն կէշ ըլլալ, Կարապետին թռնախին  
շդպին, էս աստար կիտէմ, թօզովը տիւմանովը առ զեռ  
զէն կ'երթայ:

Օգսէն.— Էս պզտիկ գաս մը տուի, կիտես ա թա-  
պիյաթս, աչքս տարցաւ, 400նոց տիրէմը պոնելուս պէտ  
մէջկի օսկորին փակցուցի...:

Կարապետ.— Աճէլէ ըրեր էս, ինչ տար ըլլայ նէ  
հայ է, մէր էսկաֆէն է... սախաթ մնալու ըլլայ նէ  
նորէն մնաք պիտի նայինք:

Օգսէն.— Հասկցայ ամմա, Կարապետ տայի անանկ  
պան մը ըստաւ քի, տուն իմ տեղս ըլլայիր նէ տիրէմը  
չէ, թապան խաֆային կ'անցունէիր:

Կարապետ.— Պապայիտութիւնը կը սիրեմ ամմա,  
ճօթը մեղի տպչելու չէ, առ տիրէմը անոր նետել չեմ  
ըսեր, հիւանդանոցին ճամերուն նետել ըսել է:

Օգսէն.— Ինչ, էս հիւանդանոցին հետ դողծ չունիմ:  
Կարապետ.— Գործ չունիս ամա Գառնիկը սախաթ  
մնար նէ շխակ հիւանդանոցն էր, զիրա պէքեար մար-  
դուն մէկն է... էրթալիք պաշխատ տեղ չունիմ...

Օգսէն.— Հախ ունիս. Կարապետ տայի, էս առ  
տեղը չմտմտացի...

Կարապետ.— Ինչ է նէ, մէյ մըն ա պաղ արունով  
դործ տեսիր, չօնուխներուն հախը տուի՞ր:

Օգսէն.— Տուի, մէճիտիյէ մըն ա բախիի փարա  
նետեցի, ամենքն ա նամուսլու տղաքներ էին:

Կարապետ.— Օղլում, մեր գեղէն արունը փիս  
մարդ չելլար:

Օգսէն.— Աղէկ ամա, Կարապետ տայի, մենք մեր  
մարդոց ծառքը չենք ճանչնար:

Կարապետ.— Ինչէն օղլում:

Օգսէն.— Ինչէն պիտի ըլլայ, մէրիի փանթալօնը  
պատիւ չունի աստեղ, եախա կրավաթ կ'ուզեն կոր:

Կարապետ.— Ինչ, առ քարը որի՞ է, Օգսէն,  
տուն կիսես քի էս անանկ պան չեմ սրներ, պացուէ, մը  
քաշուիր...

Օգսէն.— Բու՞մ, Կարապետ տայի, կիտես քի իմին  
ներսիդիս լեզուս է, էս անանկ կոց պան չունիմ:

Կարապետ.— Կիտեմ օղլում, ըսէ. (մեկուսի) ազ-  
շան վրայ պիտի ըլլայ, էս չպացուած ան կը պացուի կոր:

Օգսէն.— Ինքովինը մէթ ընել չեմ ուզեր, տուն ինծի  
աղէկ կը ճանչնաս, 4 տարի է օրթախող էմ, հայս վա-  
խիթս կիտես, էսանաֆին մէջ տեղ ունիմ, ժամուն ա  
թուլումապային թէիզն էմ...

Կարապետ.— Ասուուած շանդ աւելցունէ:

Օգսէն.— Պէքեար էմ, մարդ մարդասանք չունիմ,  
մարս 2 տարի է քիմ հողին տուի, կ'ուզեմ քի էս ա...

Կարապետ.— Է՞, կ'ուզես քի տուն ա...

Օգսէն.— Կ'ուզեմ քի էս ա ինծի կէօրէ եռովա մը  
ունենամ, էխթիյարութեանս եապանձի ծառքի միւն-  
թամ ըլլամ, վաստակս պէտքի տեղը խարճեմ, Օգսէն  
անունը շատցունեմ. վէլհասը կ'ուզեմ չնորհքով, աչքը  
չպացուած աղջկան մը հետ կարգուիլ:

Կարապետ.— Աղէկ ա, քեզի ո՞վ աղջիկ չի տար,

ուզէ աղաս, էս ա կնկահարդ կ'ըլլամ, հա, սայէ պաշխա պան ա կայ նէ անոր ա ճարը կը նայինք, Սաթէնը կը խաւրենք աղջիկը կ'ուղենք. ուր է ատ հարսը, հեռու է :

Օգսէն.— Հեռու չէ, էմմ ալ Սաթէն հանըմք զրկել պէտք չէ Կարապետ տայի, ատ ընտանիքը ծեր ընտանիքն է, աղջիկն ա ծեր աղջիկն է :

Կարապէս (մէկ երկու անգամ կը նազալ) — Աղէկ օղում ամմա, աղջիկը չտեսած ինտո՞ր կ'ուղես :

Օգսէն.— Աղջիկդ ինչ քիմ ա ըլլայ, քէօր ըլլայ թօս փալ ըլլայ՝ մախպուլս է, մինակ քի քու աղջիկդ ըլլայ :

Կարապէս.— Ատ պանիմ շիւպիէ չունիմ, աղջիկը իմ աղջիկս է, մինակ քի Սաթէնն ա աղջկան մարն է, անոր ա պէտք է հարցնել, կը հասկնա՞ս օղում :

Օգսէն.— Հարցուր, մարիկը չէ չպիտի ըսէ, ինձի զաւկի պէս կը սիրէ. վաստկածնիս առւն կը պերենք, քիչ շատ իրարու լեզուէ կը հասկնանք, թապիյաթնիս իրարու ույզուն :

Կարապէս.— Մենք իրարու լեզուէ կը հասկնանք ամմա, Անգինէն լեզուէն զօր պիտի քաշենք, նամակները հասկնալու համար մարը ֆալ կը ներէ կոր քի մէջէն էլլանք . . . :

Օգսէն.— Հոգ մ'ըներ, բէք խօլայ է, մեր լեզուն կը հասկցնեմ անոր . . . :

## Ե. Տեսարան

### ՆՈՅՆՔ, ՍԱԹԷՆ

Սարէն (իրար անցած ներս գալով).— Քա ինչ նըստեր էք, խուրպան ըլլամ, թուղթս նօիթան նօիթային էլաւ, Անգինէն էկէր է, ճանչուռները աղջիկս ապլօքա ըրեր էն, չեն ձկեր կոր քիմ առւն կայ, ժամկոչը միւժատէն պերաւ, հայտէ էկէք էրթանք առւն պերենք : Կայնէ չեյրէք մը առւր քի ժամկոցին տամ . . . տամը առջեւ կը պէքլէյէ կոր . . . :

Կարապէս.— Առխախէն տալ պաշլայեցինք, խերէ . . . (կուտայ) :

Սարէն.— Հայտէ էրէրա, ծառքը չանթա ունի, ինչ ունի, էլէք քի ծառքէն առնենք. Օգսէն տղաս, տուն ա էկու եարարմ բրէ, Կարապետին կիւճը պէլքի չօգտեր :

Օգսէն.— Կլխուս վրայ մարիկ, էրթանք, արտպա մը ելուք ունենայ նէ նորէն կը պերենք, թայֆաներս օղջ ըլլան (կերպան) :

## Զ. Տեսարան

### ԱՆԳԻՆԵ

Անգինէ (գալրոցական զգեստով, ձեռքը պառվ, շուարած չորս կողմը կը նայի). — Ահա իմ հայրական բոյնս, հոս ուր ծնած եմ, ութը տարուան բացակայութէնէ մը վերջ ոչինչ չէ վիճաւած, ահա այն տեղը ուր մայրու ծալլապատկն նստած կամ կարելու զրաղած էր և կամ թուղթ կը բանար, հոս հայրս յոզնած սիկարը կը ծիմէր, հոս ես ասու անդ կը վազվակէի . . . Օհ, ինչ անուշ յիշատակներ, այժմ նոր զիւանքի պիտի սկսինք, նախ պէտք է հիմուվին փոխել տան կարդ ու ասրքը, Ժիրացը երբոր գայ, ինքինքը եւրոպական ճաշակով կահաւորուած այս սենեկալին մէջ պէտք է հիւրընկալել : Ամիսէ մը անպայման հոս պիտի գայ, Ամերիկա իւր ծնողքին մօտ գնաց, վերադարձին խոստացաւ պաշտօնապէս ծնողքին ձեռքսինդրելու. խեղճ Ժիրացը, շատ չէշ գտղափար մը ունի Պոլոսեցիներուս վրայ, այնպէտ կը կարծէ թէ Պոլոսոյ մէջ եղած հարսանեկան արարողութիւնները անպատճառ ոնիրներով կը վերջանան, իւր թէ հրասափումքեր հարմակուրներուն վրայ յարձակելով անոնց գոհարեղէնները կը յափշտակեն, հարսը լեռ կը հանեն, իսկ վիճան տեղն ու տեղը սրախողխող կ'ընեն : Խեղճը շատ կը վախնար Պոլիս գալէ, արդէն Ամերիկայէն ուղարկի Ատորբգաարի վարժարանը եկած էր

ուսուցչական պաշտօնով, Յ տարի շարունակ լրացրէն դուրս քայլ մը չէ առած. զինքը մինչեւ որ համոզեցի բաւական նեղութիւն քաշեցի. ան իմ իտէլիս է, լուրջ, հեղահամրոյք, գիտուն և պարկեշտ. ևս հոգւով իրեն կապուած եմ, առանց անոր չպիտի կարողանում ապրիլ, ո՞ւ այս մէկ ամիսը ինչպէ՞ս պիտի անցունեմ, նախ հարկ է մայրս պատրաստել, ան եթէ հաւանութիւնը տայ, հայրս ինքնին տեղի կուտայ... (աջ կողմը նույնական) բայց անոնք ո՞ւր են, ճամբան բաւական ժամանակ կորսնցուցի գրացիներու հարցումներուն պատասխանելու համար, խօսած ժմանակս բերանարաց միտ կը գնէին խօսքերուս, պատասխաններու ուրիշ կերպով կը մեկնէին, կարծէք թէ խօսածս հայրէն չէ, շատ զարմանալի, հոս ամէն բան ինձի գարմանք կը պատճառէ:

Է. Տեսարան

### ՆՈՅՆ, ՍԱԹԷՆ, ԿԵՐԱՊԵՏ ԵՒ ՕԴՍԵՆ

Սարկն.— Քա հոս է եավրուս, էկեր է, մենք ասիստիը քեզի կը փնտունք կոր, էկու եավրուս, խուրպան ըլլամ, սոյիտ պօսիդ մեռնիմ, քս խօսիսօնաման աղջէկ էղէր է. (կը համբուրէ) նստէ խուզիս, Ատառ աղարէն հոս արավային մէջը օսկորներդ էլլապէթաէ իուրաբընաշ էղան:

Կարապէս.— Սաթէն սաչմալամիշ մ'ըներ, հիշ Ատաբալարէն հոս արավայով կուգացուի:

Անգինէ.— Վարժարանէն մինչեւ կայարան երկձի կառք մը վարձեցի, առաջին կարդի շողեկառքի տոմսակ մը առի, Հայտար Փաշայի նաւամատոյցին շողենաւով Պոլիս անցայ, գոյքերս բեռաւակիրի մը առլով Սիրքէնիէն շողեկառքով ուղղակի հոս հասոյ...

Կարապէս (Օգսէնին).— Աստար լախըրաբըն և պան հասկցայ, Հայտար Փաշան, Պոլիսը, Միրքէնին, հոս...

Սարկն.— Խօրաթէ աղջիկս, խօրաթէ, ծանիդ խուրպան ըլլամ, պիւլափւլ, պիւլափւլ, քա Օգսէնը բրագանդի չընէ՞ք:

Կարապէս.— Մեզի նէֆէս չձգեցիր քի ճանչցունենք, Անգինէ աս տեսած տէլիսանըդ օրթախո է, 4 տարի է քի մէկաեղ գործ կ'ընենք: Օգսէն ժամուն ալ թուլումպային բէրզն է:

Անգինէ.— Զափաղանց ուրախ եմ, պարոն Օգսէն որ հայրս ձեղ նման անաշառ ընկերոջ մը հանդիպած չ (փոխարհութիւն կ'ընէ):

Օգսէն.— Օրիորդ, մնաք մինչեւ հիմա նամուսովիս ապրած էնք, տէտէներնուս ի'նչ քիմ տեսած էնք նէ անանկ կ'երթանք:

Կարապէս.— Տէտէն ամիրաներու խըզմէթ ըրած է. նամուսը ամէն պանէ վեր է աշխըրքիս վրայ:

Սարկն.— Անգինէ, խաւզիս, հայտէ հանուէ տէ բահաթնաս, էլլապէթաէ փորդ անօթի է, սըխտորլու թէրաթօրլու փաթլիճան տապկեր էմ, իշմանլը մը կեր...

Անգինէ.— Շնորհակալ եմ մայր, ստամոքսս անհանգիստ է, չեմ կարող այլպիսի ծաշ մը ընել, ինծի երկու հատ ալա քօք հաւկիթ կը բաւէ...:

Կարապէս.— Սաթէն, հախ ունի աղջիկը, տուն չապուի խօյինէ ծածիկ մը շընէ տէ թիրիթ ընէ:

Սարկն.— Քա ցնկեր էս ինչ է, չօճուխը ըսվամքսս կ'ըսէ կոր էրկու հատ հաւկիթ առ տէ խաչենք:

Կարապէս.— Աս տաք հավային հաւկիթ կ'ուտառի, տիրի տիրի սըթմա պիտի ըլլայ:

Անգինէ.— Խնդրեմ հայր, դուք անհոգ եղէք, ես բժիշկէ մը աւելի լաւ գիտեմ ինսամք տանիլ իմ առողթեանս:

Կարապէս.— Հէլպէթ աղջիկս, ըսածդ շիտակ է, բժշկի հետ գործ ունենալք հիշ քէսէիս չիդար. (Օգսէն)

նին) Օգսէն, օղլում, առ սա իքիլիկը տէ Զ հատ հաւակիթ առ քէօշէի պախալէն։ Թաղէներէն թող զատէ։

Սարէն։— Օգսէնը ինչո՞ւ կը խաւրես կոր, տուն կնա տէ, պաշխա պան մըն ա պէտք է նէ առ։

Օգսէն։— Հող չէ մարփկ, էս զաթէն պիտի էրթամ, օրիորդ Սնգինէն ա բահաթնայ, մնաք բարով, օրիորդ։

Անգին։— Ուրախ եմ։

Օգսէն։— Տուր ծառքդ պագնեմ, մարփկ, աշկու լուս ըլլայ։

Սարէն։— Ասլրիս տղաս, տարօսը ամէնուն կլօխը։

Օգսէն։— Կ'երթամ կոր կարապետ տայի, (կամաց) ըսածու չմոռնաս, խօսքս խօսք է, մէկ շապիկ մը, պաշխա պան չեմ ուղեր, ճէնէն ա, հարմնիքն ա, ամէն պան իմ վրաս. խօսքէն տարձողը նամէրտ, հասկցա՞ր կարապետ տայի։

Կարապէն։— Հասկցայ օղլում, քու ըսածներդ ամէն մարզու հասկնալիք պաներ էն. մէսէլէն աղջկանը լեզուն հասկնալն է, կնա նայինք. պալըխանէն իչիր տէ նայէ վաղուան համար մալ առ, էս չպիտի կրնամ իջնալ։

Օգսէն։— Տուն հոգ մ'ըներ, էս գործիս մուխայէթ կ'ըլլամ, ասկէ ետքը գործը իմ վրաս ձգէ . . . մնաք բառվ (դուրս կ'ելլէ)։

Բ. Յեսարան

### ՆՈՅՆՔ ԱՌԱՆՑ ՕՒՍէՆԻ

Կարապէն։— Միւճէֆէր է աս աղան, միւճէֆէր. (մեկուսի) ինտոր պաշլայէմ չխյոտէմ, մէկէն ի մէկ խարթ պիտի փախիր . . .

Սարէն։— Կախ ունի հարդ, աննման աղայ է, սիրտ մը ունի քի ելմաս. 4 տարի է քիմ օրթախ էն՝ իրարու խարնախի մը ըսած չեն . . .

Անգին։— Իրաւունք ունիք այդպէս արտայայտուե-

լու պարօն Օգաէնին մասին, թնդիր չէ թէ անուս է, բայց խօսքերէն և աչքերուն արտայայտութենէն անկեղծ և աղնիւ երիտասարդ մը ըլլալը հասկցայ։

Կարապէն։— Տուն առ պաները հասկցեր էս ամա, էս քու լախըրտըներէդ պան մը չեմ հասկնար կոր, աֆկընսա աղջիկս, խապիլը կայ իրէն մեր լեզուէն խօսրաթէ տէ իրար հասկնանք։

Սարէն։— Բա վախ մեխաքիս, մախսըմիս խօրաթան ի՞նչ ունի քի չես հասկնար կոր։

Կարապէն։— Մօ պանա քէօր տէյէն քէնտի պատամ կէշղիմ օլսա, տուն պան մը հասկցած ունի՞ս։

Անգին։— Միրելի ծնողք իմ, կ'աղաչնմ, փուն ինդիրներու համար զիրար մի՛ վիրաւորէք։

Սարէն։— Զէ եավըրում, չէ, քեզի բիճի պէս օրթան չպիտի ձգեմ. (Եւկանի) տեսա՞ր, ըրած լախըրտըներդ չօճուխին սիրտին ապաւ տէ աճապա բի՛ն էժ կ'ըսէ կոր . . .

Կարապէն։— Էս ծիզի պան մը ըսե՞մ, կալիսպա շարթ մը չըշած էս ա, տուն ա, ան ա սարըթմիշ պիտի ընկնէք . . .

Սարէն։— Սատանին անկաձը ծակի, վրաս բարի նէմ ա ինչո՞ւ սարըթմիշ պիտի ընկնք էղեր, պաց ըսէ տէ հասկնանք։

Կարապէն։— Հոգ մ'ըներ, էս պաց կ'ըսե՞մ, Անգինէն է քիմ չհասկցած պաներնիս կ'ըսէ . . .

Սարէն։— Հասկցայ, նորէն ան մէջը մը խառներ ուկէպը ըսէ . . .

Կարապէն։— Աէսէպը սա է քի մենք, իրար չենք հասկնար կոր, աղջիկը պան մը կ'ըսէ կոր, առ ա չմոռնամ ըսելու քի, ըսած պանը մենէ տահա աղէկ կ'ըսէ կոր, ֆախատ նէ չարէ քի մենք պան մը չենք հասկնար կոր, սազրը տուժատա, տույուրուր կ'ըսեն . . .

էս ալ երկուքնուդ մէջը շաշըրմից ըրած էմ, աղջիկը պաշխատ պան կ'ըսէ, առն պաշխատ պան կը հասկնառ ինձի կալով էս հիշ պան մը չեմ հասկնար կոր . . .

Անգին. — Բայց հայր, հոս չհասկնալիք բան մը չեմ տեսներ, իմ խօսած լեզուս, արտասանութիւնս, ձընչումներս, նախագասութիւններո հայերէն են և միեւնոյն ատեն հայերէնի գորական լեզուն:

Կարապէս. — Կիտեր քի արտասանութիւնս, խանագասութիւններս, ձնձումներս հայերէն էն ամմա, մի ամօթեր, մենք էսնափ մարդիկ էնք, չենք հասկնար, չենք հասկնար . կը վախնամ քի էրկու հոգիի մէջ ատլեզուդ խօրաթէս նէ մենք քու ըսածդ չհասկնալնէս սօնրա պաշխասին խալթ ուտել կ'ինայ, հասկցա՞ր մի աղջիկս :

Սարեն. — Անգինէ եավրուս, տուն անիկա մորիկ մ'ըներ, ուղած լեզուդ խօրաթէ, զարար չունի, չհասկնանք նէ ա հայերէն է, վեր վար մէրամի կը հասկնանք կոր, հա չօճուխս, իմին նարէն աղջիկս :

Կարապէս (մեկուսի). — Դրազոցի թէրպայէյէն եաքը առնմին թէրպայէյէն . ասանկ պաշլայենք պիսի նէ խօսք չկայ . . .

Սարեն. — Կարապէտ աղա, նորէն ինքնիրենդ մըրդրդանմիշ մ'ըլլար, առջի օրէն մախարմը սիրափին կը անէ . . . :

Կարապէս. — Ան զաթէն տնելիքը տրեր է սիրափին մէջ, էս անանկ կը հասկնամ կոր :

Սարեն. — Հա՛ք քեզի տեսնամ, չօճուխս մեխքը մտիք . հայտէ էլի մութվախ իջիր ոտէ կերակուրդ կիր :

Կարապէս. — Աղէկ, աղէկ . սա վարէն լէյէնք պիեր ոտէ օնկերս վրլամ, քրախնիքի մէջ խաչեցաւ :

Սարեն. — Հիմա տուն չօրապներդ հանէ, կրօզս էլլա, էլլէ կը հօտի կոր :

Կարապէս. — Հօտը էլլա նէ հազին բարսն ա կ'ելայ, չինչ մեծ պահքը 16 շաշաթ համբեն նէ չմնար (Սարեն դուռ կ'ելլէ):

Պ. Տեսարան

ԿՈՐԱԳԵՑ, ԱՆԳԻՆԵԼ

Կարապէս (կը սկսի գույղաները հանել, երեսն ունիսի աղջկանը կը նայի, որմէ, հօրը այս վարմաննեն ուս ազդուած ըլլալը կը հասկցուի). — Անգինէ, ինչ է ան, եավանձիր պէս կեցեր էս, էկու նայիմ, ըսէ ինտոր վախսա անցուցիր դրազոցը, քեզի աղէկ կը նայէն, ունկ նսաէտ աէ մէկիկ մէկիկ ըսէ :

Անգին. — Դժգոհելու ոչինչ չունիմ հայր, 8 ապրուան անցուցած շրջանս կրնամ ըսել թէ կեանքիս ամենաանուշ աարիները պիտի ըլլան . չէք դիտեր հայր թէ դպրոցի կեանքը ո'րքան անուշ է :

Կարապէս. — Անանկ է աղջիկս, ինչ ընեմ քի իմին հարս էսնափ մէկն էր, չկրցաւ ինծի պիչիմլի դպրատուն մը խաւրել . մէկ էրկու տարի մը կացի չկացի հարս մեռաւ, մէճապուրի պարլիմիութիւնը ծառը առինք . հօշ դրազոց ա էրթալու ըլլալի նէ կիտնական մը չէի ըլլար ա :

Անգին. — Ինչո՞ւ համար, հայր . . .

Կարապէս. — Ջիւնքի իմին մայացէս խամտը քպրուուիր ոտէ անոր համար :

Անգին. — Զհասկցայ հայր, լա՛ւ բացառեցէք . . .

Կարապէս. — Ինչ, թէք թահափ, հիմայ ա տուն պաշլայեցիր ինծի չհասկնալ, ա քըզըմ, հոս չհասկնալիք պան չկայ ամմա, հոգ չէ, կամաց կամաց տուն ամբ խօրաթավն կը վարժուախ . է ըսէ նայիմ, հիշ պանի մը նեղութիւն քաշեցի՞ր, քու նամակներդ կը կարուաթինք ամմա, ինչ սուտ բան, իմզամէթ պաշխատն ինչ մութ էր մեզի համար :

Անգին. — Ոչ հայր, շատ հանգիստ էի, ոչ մէկ բանի կարքութիւն չիր քաշեր, միայն ձեր կարօտն էր որ . . .

Կարսպես.— Աֆերիմ աղջիկս, սա թաղլան ինձի տուր... է տահա տահա հիշ արխատաշ ֆիլան չունիս:

Անգինե.— Բացի պարս ժիրայրէ ոչ մէկ բարեկամ չունիմ...

Կարսպես.— Ի՞նչ... ժիժարը վո՞վ է, դրսոցին տնտեսն է ինչ է:

Անգինե.— Ա՛չ հայր, պարս ժիրայրը զոլոցին անդպիերէնի ուսուցիչն է, երիտասարդ, համեստ, ազնիւ, տուաքինի, դիտուն, հոգերան և քիմիագիւտ...

Կարսպես.— Կ'օգտէ աղջիկս, կ'օգտէ, հասկցայ վով ըլլալը, առ ըսած մարգերդ, Ազնիւը, Առաքելը, հարը, մարը չեմ ճանչնար. (մեկուսի) կալիսա մերձիմբը փուրունը տուեր էն. (բարձր) է առ աղօն ուր է հիմ:

Անգինե.— Իսք ինձմէ առաջ Ամերիկա մեկնեցաւ, բայց խոստացաւ ամիսն մը՝ հոս մեր մօտը քանի մը օր հիւր ըլլալ:

Կարսպես.— Ի՞նչ կ'ըսես աղջիկս, տառար հոգին վո՞ւր պիտի պառկեցունենք:

Անգինե.— Բայց եկողը միայն մէկ հոգի է, պարս ժիրայրը, ուրիշ մարդ չկայ հետք, տեսնէք հայր որս չսի, ախ ո՞րչափ բարի, տուաքինի, համեստ, լուրջ և հեղահամբոյր է:

Կարսպես.— Կայնէ նայիմ, ի՞նչ, քեզի ե՞րբ համբուրեց...

Անգինե.— Ի՞նչ կ'ըսէք հայր, համբոյր չէ, այ հետամբոյր:

Կարսպես.— Հա՛՛ չէօյէ, հիմա հասկցայ... է հոգը:

Անգինե.— Վերջապէս անքննապատելի երիտասարդ մըն է, տուաջին առթիւ իրեն պիտի համակրիք:

Կարսպես.— Անսնկ կ'երեւաց կոր:

Անգինե.— Ես զինքը 2 տարիէ ի վեր է որ կը ճանչ...

Առաջ, բուն յարաբերութեան մէջ մանելու և ամիս է պարան Ժիրայրը արժանի է ամէն աեսակ յարգանքի:

Կարսպես.— Թօհափ պան, զաւալլը աղայ:

Անգինե.— Վերջին պահուն երբ մեր հրաժեշտի ող ջոյնը սուլինք իրարու, շատ զգածուած էր, աշքերէն երթու կաթիլ արցունք եկաւ:

Կարսպես.— Ինկիլիկ թուզի մը տայիր:

Անգինե.— Բայց խոստացաւ անպայման ամրու մը վար ե...

Կարսպես.— Եւ, եւ...

Անգինե.— Մի՛ բարկանար հայր, պիտի ըսեմ...

Կարսպես.— Պարկացոյ չկայ քուզում, ըսէ:

Անգինե.— Մենք իրարու համակրած ենք...

Կարսպես (ապու).— Աձակա իրարու ովան մը շրած էք...

Անգինե.— Ա՛չ հայր, այսինքն իրարու ունբաժի ունինք:

Կարսպես.— Չեմ համար կոր ետքում, քիչ ժը

պաց ըսէ:

Անգինե.— Ի՞նչպէս բացատրեմ, այսինքն...

Կարսպես.— Այսինքն...

Անգինե.— Աժաւնանալու խօսք տուած ենք:

Կարսպես.— Զըլալիք պան մը չէ, չելպէթաէ պի-

Կարսպես.— Այսպէս չէ հայր, մենք իրարու հետու ամուսնու ակրտէր, մէկանիդ ու մարտապետ իսրաւէր:

Անգինե.— Այսպէս չէ հայր, մենք իրարու հետու ամուսնու ամուսնու:

Կարսպես.— Մօ չիմար ըլլալլը բը, ի՞նչ ըսիր, ա-

ղէ մը համեցայ:

Անգինե.— Պարս ժիրայրը անձամք պիտի զայ և

դիս իրեն համար կնութեան պիտի ինդրէ ձեզմէ:

Կարապետ.— Պատվալլը Օդուշն, հապր կլլեց:

Անգինի. — Պարոն միքայրէ զատ ոչ ոք պիտի կոռպղանայ զիս երջանկացնել:

Կարապետ (մեկուսի). — Դործը չաթալլամին էզաւ: Անգինի. — Իւր խօսքերը համակ զգացում են:

Կարապետ. — Օրժախութիւնը հապր կլլեց:

Անգինի. — Եքսֆորտի համայստանէն շրջանաւարտէ:

Կարապետ (մեկուսի). — Աճապա առ տղան պալլիս ձիութենէ կը համենա՞յ:

Անգինի. — Ապագային գիւանաղիտական տուղարէ զին մէջ մեծ տեղ մը պիտի դրաւէ:

Կարապետ. — Խնձի սպէտ աղջիկո, ծանը ինտո՞ր է, առ զէնահամբէն մէջ տարդուս ծանը տառափ ըլլալուն է: Անգինի. — Զայնը չրաշալի, Յառասթէն, Թիրուլիթ թօյէն, Թբաւլայթէն այսպիսի գեղեցիկ ուղաներ կ'երգէ որ լսողը կը զմայլի:

Կարապետ. — Ի՞ր իրի մօրիլլէր կրնա՞յ պոռալ:

Անգինի. — Հայր, օրէքայի մէջ հաստ ձայնին սղասօ կ'ըսեն, պարով միքայրին ձայնը թիւնօր է:

Կարապետ. — Խալինը, էկէր գործի կայ նէ՝ օրթախա կ'ըլլայ, որապայխութիւն ունի՞, սանքի հուսրոյնով մը լերան մը պէս մարդը տէվիրմիշ կրնա՞յ ընել:

Անգինի. — Ի՞նչ էկէր հայր, պարոն միքայրը էնթէլիկէնս երիտասարդ մըն է, այդպէս ըմբշամարտութիւն չունի, արդէն ինք փոքրակաղա է, մըշիւնի վրայ չի կոյնոր:

Կարապետ. — Հէ՛, ի՞նչ ըսիր, նայէ քի ըսես աղջիկո, էկէր առ մարդը ալթը խուլամ պիր բարձաք է նէ թաղ հիշ հոս տէմիրէնսին ըլլալ:

Անգինի. — Ինչո՞ւ համար, հայր:

Կարապետ. — Ինչուն, փալանը փիլանը շիտեմ, էկէր բառձիր պէտ չէ նէ՝ աղջիկ չէ քի աղ պիտէ չեմ ի տար:

Անգինի. — Բայց հայր, գիտցէք որ մահուանս պատճառ պիտի ըլլալ:

Կարապետ. — Բուկին առ ըստածդ ըլլայ նէ, բէզալէթ թութանս սէպէպ պիտի ըլլալ:

Անգինի. — Սրունիքը պիտի տանեմ և անձնասպան պիտի ըլլալ:

Կարապետ. — Սրունիքը չպիտի տանես, Օդունը պիտի տանես:

Անգինի. — Ի՞նչ, օ՞ն Տէր Սասուած, այդ երկայնաւ հասակ ձկնավաճո՞ւր, կ'ուզէք որ կեանքս կապեմ անո՞ւս մարդու մը հիմ:

Կարապետ (բարկացած). — Է՛ն, հիմայ Պօղոս Պետրոսի տուրերը պիտի պահամ, կը հասկինս: (Անգինին կուլայ) մի լար տիմացս, էս լալու չեմ տիմանար, կայսէն նայինք, Օդունին կէշ աչկով մը նայիր ալլշմիշ կ'ըլլաս, առաջ նազ կ'ընես ամմա ետքեն. հազ պիտի ընես:

Անգինի. — Ո՞չ, ո՞չ, չեմ ընդունիր, կամ կը մեռնիմ և կամ պարոն միքայրին կինը կ'ըլլալ (դուրս կ'իլլէ):

Փ. Տեսարան

### ԿԱՐԱՊԵՏ ՄԻՒՆԻԿ, ԵՏՅԱՆ ԱԼԹԻՆ

Կարապետ. — Կարապետ տայի, հիմա էկու տէ բիրինձին քարը զատէ, աղջիկը աղջիկ թէրովիէ էղեր է, ըստ չէ ըստ մի չէ պիտի ըլլայ. հիսապներս ալթ իւսթ էղաւ, քէշկէ գրալոց խուզելուս՝ քէրկէֆ պանելու տայի, նէյ վահլար օրուն:

Մարեն (լիյնով ջաւրը բենելով). — Կարապետ աղա, հայտէ օտկա ձուրը տէ պաղըշիի, օ՞ֆ, օտան այէշ հոտեցոցիր:

Կարապետ. — Տահա հոտը չէ էլած, քիշ մը եաքը հոտէն քիթթ պիտի իյնայ:

Սարեն .— Բա աճապատ պաղ առիր , միտէ աւրուեցաւ , կայնէ օտքիդ խարտալ անեմ :

Կարապէս .— Ինծի նայէ կնիկ , պաղը էս չեմ առած , աղջիկդ պոստան մը առեր է . թուղթդ խոտակ է էղեր . Անգինէն էրիկը ծառքովը կտեր է , ուղող ըլլայ նէ՝ ըսէ քի բէյը առած էնք՝ չենք կրնար ծախել :

Սարեն .— Բա իրաւ կ'ըսես , մախսըմը իշկիւզար է էղեր , մեզի զահմէթ չի տալու համար էրիկը ծառքովը զատեր է :

Կարապէս .— Ինծի նայէ Սաթէն , առւն ցնդած էս նէ ցնդած էմ ըսէ . Ծրած լախըրալներդ ամէնն ա կ'իւմանան կոր , ինծի Քիթ Կարապէս կ'ըսեն կոր . Էս մինչեւ աս օրս նամուսովս ապրած էմ , ասկէ ետքն ա կ'ուզեմ քի նամուսովս մեռնիմ , էկէր քի գործը բարութը ըլլայ նէ առւնը արուն կը հառեցունեմ . իմին թապիաթս կիտես ա , բիրէի մը համար եօրզանը կ'երթմ . իշտէ աս խրապը :

Սարեն .— Ինծի նայէ , ինծի , աս ըսած պաներդ առէ 40 տարի առաջ կ'ըլլար . Հիմա մօսան փոխուած է , աղջիկը նոր մօսայի խըզմէթ կ'ընէ :

Կարապէս .— Հիմա ինչ ըսեմ նէ սոշ է , էկէրիքը հոս պիտի կայ էղեր , կայնէ կայ տէ տեսնանք . էկէր ուզածնիս չէ նէ , Սամաթիան նեղ կուզայ ամէնուգ ա , իշտէ ասաս :

Սարեն .— Աղջիանո հաւնածը իմին ա հաւնածոն է , պաշխա պան չեմ կիտեր :

Կարապէս .— Ի՞նչ , մար ու աղջիկ պիտի կարգը , քա առւն խանիլ չունի՞ս :

Սարեն .— Համկցանք , սապր ըրէ սա աղան կայ տէ ետքէն կը խորաթենք :

Կարապէս .— Պէր սա լէմնը (ոսիլ ջուրը կը դին) . Հիմա պաղչկեցայ ամմա , կալիսա ետքէն նէ օպէթ պիտի կայ քրաս :

(Կարապոյր)

## Բ. ԱՐԱՐՈՒԱԾ

(Տեսաբանը՝ առաջին արաբուածին սէնկակը , աւելի շակուած , աթուներ , ֆօթէոյ եւ այն , Մայրը աւելի խնամնվ հազուած՝ աղջիկը մօրը հագուեցնելու գրադած .)

### Ա. Տեսաբան

ԱՆԴԻՆԵԼ , ԱԱԹԷՆ

Անդինէ (մօրը հազուեցնելով) .— Այս արապէս , քօր-սէդ մի քիչ սեղմէիր , մայր :

Սարեն .— Աման չէ աղջիկս , էս ասանկ պան մինչեւ հիմայ չեմ արած , կիտես քի կերածներս պօղաղին ծակէն առւրս պիտի ելլան :

Անդինէ .— Անհոգ եղէք մայր , կը վարժութք (կը սիպին):

Սարեն .— Կ'օգտէ , կ'օգտէ , պաղըրսախներս իրար կ'անցնի կոր , նէֆէս կը կորի կոր :

Անդինէ .— Այսպէս լաւ է , Պ . Ժիրայրը երբ ձեղ տեսնէ , պէտք է որ ձեր վրայ լաւ գաղափար մը կազմէ :

Սարեն .— Տօւն հոգ մ'ըներ աղջիկս , մենք սատ պիչիները կիտենք , քեզի պղտիկ չենք ձեր , մինակ քի մէկ պանէ կը վախնամ , հարդ խմէ խմէ տէ չիդայ , եռանիյա քի բէզիլ կ'ըլլանք :

Անդինէ .— Կարծեմ թէ հայրս մասամբ իր հսւանուաթիւնը առւաւ :

Սարեն .— Ան մինչեւ քի առւաւ նէ , էս ալ հաղար անզամ հոգի առի առւի , չէ կ'ըսէր կոր , չէ , իլլէ Օգունը կ'ըսէր կ'երթայ . Նորէն խորապան ըլլամ հալաթիոյ հնազրակատարին . իրեք հեղ կացինք ամմա , խարարը շահսուեցաւ :

Անգինե. — Մայր, արդեռք կարելի չէ որ հայրս աշ  
ներկայանալի ընենք:

Սարեն. — Զհակցած, ի՞նչ ընենք աղջիկս:

Անգինե. — Այսինքն թէ կարելի չէ որ հայրս աշ  
ներկայանալի ընենք:

Սարեն. — Հա քա եալբաւս, ինչո՞ւ չէ, փեսութան  
լաթերը կը ճըր կը կնայ կոր:

Անգինե. — Պիտի խնդրէի որ օձիք աւ դնէր:

Սարեն. — Էս կ'ըսէմ աէ կոկողիկ ընէ:

Անգինե. — Պ. Ժիրայրը ամերիկան կրթութիւն ու-  
նի, պէտք է գիտացր լուրջ ըլլայ:

Սարեն. — Հոգ մ'ըներ աղջիկս, ծուկի պէս մունջ  
կ'ըլլանք:

Անգինե. — Ախ, հայրս, հայրս անվայն ընթացքի  
մէջ չգտնուեկր:

Սարեն. — Տուն հոգ մ'ըներ կ'ըսէմ կոր, էս հօրդ  
քովէն չեմ զառուիր, ոպան մը ընէ նէ տուտախս կը  
խածնեմ՝ ան կը հառկնայ, ան չէ ամա զահաթը քառ  
նիքն հոս կ'ըլլայ աղման:

Անգինե. — Կր յոււամ որ կառախուժըն մէջն է,  
առ առաւելն քառորդէ մը հոս է:

Սարեն (դուռնին դուրս նայելով). — Աչդ խաղայ,  
մարդ, զար մնացիր, նայէ հարդ կուգա՞յ:

Անգինե. — Եթէ զինով վիճակի մէջ ըլլայ, ի՞նչ  
պիտի ընենք, մայր:

Սարեն. — Կայնէ աղջիկ, միտկս ինկաւ, հօրդ հին  
եկմէնիները վարը մութվախին քէօշէն է, առնեմ օճա-  
խին մէջը տնեմ աէ թէրս թարաֆէն քիսրիթ մը ոլը-  
րընկցունելով իրեք անդամ տեղդ պըրնկի մարդ կ'ը-  
սեմ, առ նոտոծ տեղը չկրնար նստիր, չէմէն կ'ելլայ  
կուգայ:

Անգինե. — Ըուտ մը մայր, գացէք կանչեցէք:

Սարեն. — Աղջիկ, առ հիմքովս հիչ սօխախ կ'ել-  
լամ. ամենովոր ի՞նչ կ'րուէ, էրթամ աէ առ քիսրիթը  
իին եէմնին պըրնկցունեմ, իս շատ հեղ հարդ առ պիտ-  
չիմով մէլլանէն առան պերած էմ (դուրս կ'երեք):

### Բ. Տեսարան

#### ԱՆԳԻՆԵ

Անգինե. — Պ. Ժիրայրը երս հանդիսաւոր մուտքը  
գործէ մեջ մօտ, յուլամ որ ամէն բան պիտի կարգադ-  
րուի, նշանախոսութիւնը յառաջիկայ շարաթ, իսկ միւ-  
սին ալ հարմանք: Ո՞հ, որքան երջանիկ եմ որ Պ. Ժի-  
րայրի նման գաղափարուից նրիտառարտ մը իմ ամու-  
սինս պիտի ըլլայ: Հայրս ուշացաւ, Պ. Օդունէ շատ  
կամածներ ունիմ, կը վահնամ որ մեզի անձունի խաղ  
մը ընէ, հայրս իր վրայ մեծ համարում ունի, մերժուե-  
լին ի վեր իր այցելութիւնները առաջուան նման յա-  
ճախակի չեն ըլլար: Տէր Սատուած, Պ. Ժիրայրի և Օդ-  
ունի միջնեւ ինչ հակասաւկեր, Պ. Օդուն երկայնասակ,  
մինչ Պ. Ժիրայրը միջահասակ, մին ձենորս, միւսը  
գիտնական, մին հաստատակազմ, միւսը փափկակազմ:  
օհ, ոչ, ոչ, Պ. Ժիրայրը բազդատութեան դնել ուժիչ  
հետ՝ ոձիր գործել է:

### Գ. Տեսարան

#### ԱՆԳԻՆԵ, ԱՄԹԻՆԻ, ՅԵՐԱՅ ԿԱՐԱՊԵՏ

Սարեն. — Էղաւ յինցաւ, հիմտ պիտի աեսնաս, ուս  
է նէ պիտի կոյ:

Անգինե. — Մայր, ըստծո չմոռնաս, հայրս հապուե-  
ցուր:

Սարեն. — Միտկս է, առ օրը ինտոր է նէ պիտի հա-  
նենք:

Կարապիս (չսելք ժեզ, ներս մտնելով). — Եկա...  
Սաթէն... հա կէզդիւնիւ ոէվէյիմ... Անդինէ... Եկու...  
Նայիմ սա ծառքս պագ... (Անզինէ կը համբուրէ) ապ-  
քիս գաւակս. հասկցիր քի քեղի ի՞նչտար կը սիրեմ,  
խըյախ գործ մը ունէի՝ ձգեցի Եկայ:

Մարին.— Տուն տահա չէիր ի գար ամա, ալօթկ  
ըրէ հին ելմէնիիդ թէքին:

Կարապիս.— Է վո՞ւր է նայիմ, աս Ամէրիքալըն  
տահա չեկա՞ւ:

Մարին.— Քա էս ա չորս աշկով ձամբան կը նայիմ  
կոր, աճապա աս Ամէրիքալըն ի՞նչ պիչիմ պան է:

Կարապիս.— Ամէրիկալը ըսածդ տէվէ չըլլար ա,  
մեզի պէս մարդ է:

Անզինէ.— Քիչ մ'ալ համբերեցէք և Պ. Ժիրայրը  
պիտի սեռնէք:

Մարին.— Ի՞նչ մեխքս պահեմ Կարապիս ազա, ին-  
չի անանկ կուգայ կոր քիմ կէօյա նշանուողը էս էմ:

Կարապիս.— Ի՞նչ, ի՞նչ ըսիր, (Դիտելով) քա Ամ-  
թէն, ասնկ կեցիր նայիմ, ի՞նչ է առ, առ ի՞նչ պիչիմ  
է, քա առ խրամբէթը քեզի վո՞վ խօթեց, Բարկենդա-  
նի մուշինա տարձեր էս:

Մարին.— Վայ կիխոււզ, մուշինան տուն էս առ իի-  
չիթովա, հայտէ էլի աէ վեսութան լաթերզ հազի, ա-  
մօթ է մարդ պիտի կայ:

Անզինէ.— Կ'աղաչեմ հայր, թէտէնկօթ քօսիթիւմը  
հազէք:

Կարապիս.— Չէ աղջիկս, չէ, իշտէ աս պանը չըլ-  
լար, աս տաք հակային անանկ սըիր մըիր պանիր  
չէմ կրնար հադուիլ, խմած ըրախիս պէշնս կ'ելլայ:

Մարին.— Ջըլսըմին քէօքը խմէիր աէ առ ըրախին  
չիմէիր, կիսես քի մօրդ կաթն է:

Կարապիս.— Աս կաթը առաջ մարերը կուտան,  
ետքն ա Պառպա Թանաչները կը թամամցունեն:

Անզինէ.— Ո՞չ, հայր, կ'աղաչեմ չուտ հազուեցէք.  
(Հագուստները տալով) իմ սիրելի հայրս, առաջ տափկա  
(Ժիլն կուտայ), այսպէս, խնդրեմ սա Ճիքը, իմ անու-  
շիկ հայրիկա:

Կարապիս.— Իշտէ աս չըլլար, էս ատիկա էօմբիս  
մէջ մէկ անգամ տրբած էմ, իճաս ընողին ա հազար  
օրէնք տուած էմ, չէ չէ, չըլլար, ձիտիս մանսիլ մը կ  
կապիմ:

Մարին.— Զօձուխը իւզմիչ մ'ըներ, հագուէ աէ պի-  
տիմի մանսա:

Կարապիս.— Սաթէն, էս խօթաթած վախիսո առւն  
մէջը մը մոնար, միսափէրին տիմացն ա մանկկ պան  
ընես նէ, վով ըլլալո քեղի կը հասկցունեմ:

Մարին.— Կայնէ նայիմ, սանկ քիչ մը ինծի մտիկ  
ըրէ, մարդուն տիմացը չտա խօթաթած չկայ, ծանըր մը  
պիտի նոտիս, պազը պազը լախըրարին սրբային կէօթէ  
այս մը կըսես, չնորդակալ էս, բարի էկաք, աս գիշեր  
հոս միացէք, ասանկ պաներ պիտի ըսես, հասկցա՞ր:

Կարապիս.— Բրօսթէլան հագանք, հիմայ ա դասի  
պաշլայեցինք. այս՛ մատաժա, համբայ, բածիդ պէս  
պիտի ընեմ, պէտկի տեղը լախըրարին պիտի փակցունեմ:

Անզինէ.— Հայր, թաշկինակը հոս մի դնէք, անգուս-  
շած է:

Կարապիս.— Բէք աղէկ, ան ա անանկ ըլլայ (աւա-  
կերի պէս ընելով), տահա պաշխատ պան մը բսելիք  
ունի՞ք:

Մարին.— Մառքերդ քով քոփի պեր, հիչ մ'երերար:

Անզինէ.— Այս սիկարնիկդ անվայիլ է, մէջտեղ մի՛  
հաներ:

Մարին.— Աս թէսպիհատ ա ճէպո տիր, տէրվիչի պէս  
արշն մը պան:

Անգին. — Պերսկրդ քիչ մը վեր պլորէ :  
Սարին. — Ինքո իներդ չաթմիւ մ'ըներ, ոքիչ մը առուշ նայէ :

Անգին. — Մի քիչ բրօֆիլ կեցէք, աւելի ալատկաւ ուղիւ պրափ դասնաք :

Սարին. — Ամիւրն ա զլօխող չքերես :

Անգին. — Բարեւի համար գլուխող մի քիչ առաջ կը ծուս (դուրս կ'ելլէ) :

Սարին. — Կարապետ աղա, ինքուիներդ չաթմիւ մ'ըներ, առուշ նայէ, առուշ :

Կարապետ. — Քա տուք իմին սուս կենալուս կը նույնք կոր, ինձի որին տեղը արիք, հէ, չաթմիւ մ'ըներ, ծուռ նստէ, եան մը կոխեր, ձիկարա մը խսեր, կլսիւ մը քերեր, քա աս բիրէի թախթասիթիի պօլութան վարտիքիս մէջը բիրէ մը ցատկրտէ նէ տուք կը հաւատաք քի կարապետ աղան հէյքէլի պէս աեղը մըխլանմիւ ըլլայ, էս ծեզի պան մը ըստ' է, էս ընելիքս կիտեմ :

Սարին. — Յասն նոր թէմիզուցինք, չորս թարաքը ձիկարայի թօզ մ'ըներ :

Կարապետ. — Խերով բարով սա օրը անցունեինք, դէրէ կարապետութենէ, կ'եհամ կոր, մարդիկները կլօսս կը ժողուն կոր կալիսա :

Անգին (դուրսէն անապարանով ներս գալով). — Կուգայ կոր, կուգայ կոր. Պ. Ժիրայրը կուգայ կոր, Տէր Սարդին ալ միտին է :

Սարին. — Քա հայտէ, կայնէ ինքինքս կանագ, կարապետ աղա, տուն ա վազմիթդ տուցեր էս, տոչի ոփշմդ տաիր :

Կարապետ. — Աբքի պիչիմ չէ, խարեմնի պիչիմ պիտի մանամ :

Անգին. — Օք. լոեցէք, լոեցէք, եկան. (դուրսէն) հրաժմեցէք, հրաժմեցէք :

### Դ. Տեսարան

Անգին, ժիրայր եի Տէր ԱԱՐԳԻՒՄ

(Անգին Տեսոր ձեռքը կը համբուրէ)

Տ. Սարգիս. — Ասսուած օրնէ :

Ժիրայր (լուրջ ապաւեի նման, բնաւ մես չունի, վախկուն). — Որո՞նց հետ աեսնուելու պատիւը ունիմ :

Անգին (ներկայացնելով). — Հայրս, մըսթբը կարապետ :

Ժիրայր. — Թէնք եռւ :

Կարապետ. — Մասթօր չէ, Քիթ կարապետ, Սամաթիայի կէօպէկէն :

Ժիրայր. — Օլ բայթ :

Անգին. — Մայրս, միս Սաթէն :

Ժիրայր. — Թէնք եռւ, պատիւ է :

Կարապետ. — Անգինէ, քըզբ, մօրդ ո՞ր թարաքը միս է քիմ միս կ'ըսես կոր, սամ սաֆի օսկոր է :

Սարին (Կարապետին). — Զիբացած պամիդ մէջ մը մահար, ասոնք Ամերիքալը էն :

Կարապետ. — Ամերիքալըները կնկանը միսին՝ ն կը սիրեն քիմ միար պէրանուն պակաս չէ :

Անգին (ամենուն). — Պ. Ժիրայր, Առաքաջարի ամերիկեան վարժարանի ուսուցչը :

Ժիրայր (զլոյիր ծռելով). — Բւրաբի եմ :

Տ. Սարգիս. — Ճամփորդութիւննիդ ինչպէս անցաւ պարսն, օդը լաւ էր :

Ժիրայր. — Օլ բայթ, չառ լաւ :

Կարապետ. — Հավան լուսոս էր, չէ նէ մի բարեագ :

Ժիրայր. — Զեմ գիտեր :

Սարին. — Հելպէթտէ պէճիւղիւր էղար, միտէտ աւուեցաւ :

Ժիրայր. — Զեմ գիտեր :

Տ. Ասրգիս. — Քանի՞ օրէն Պոլիս հասաք :  
Ժիւայր. — 14 . . . :

Կարսակիս. — Պալիսձիկ սամսալ մը եւլքէնը պա-  
նտ նէ՝ քանի՞ օրէն ասկէ հոն կ'երթաւ :

Ժիւայր. — Զեմ զիտեր :

Ասրեն. — Հոնակդի հայան ինտո՞ր է :

Կարսակիս (Ժիւայրը դարձնելով). — Կայնէ նայիմ, պան  
մը կը վնասուեմ կոր առա չիկայ :

Ասրեն. — Քա չօճուխը տողածի պէս ի՞նչ կը տար-  
ձունես կոր :

Անգինէ. — Հայր, այդ ի՞նչ վարժունք է :

Կարսակիս. — Բէք թօնափ պան, Ամէրիքայէն խույ-  
րուխուռ մարդ կ'ելլայ տէյի իմացած էմ տէ առոր տ  
խույրուխոր կը վնասուեմ կոր, շիկայ, առիլու Ամէրիքայը  
բլալու չէ կայիպա :

Ասրեն. — Աչկէ խաղայ մարդ, կէնէ ձէվիզ կոտրե-  
լու պաշտպանիքիր :

Տ. Ասրգիս. — Կարսակիս աղա, առ պանք ետպանի-  
ներու համար գրուած է :

Կարսակիս. — Աս մարդը ետպանիէ մը ֆարզ չունի :

Անգինէ (Ժիւայրին). — Պ. Ժիւայր, յուսած որ ձեր

ճնողքը ողջ առողջ դասք :

Ժիւայր. — Եէս, միսս :

Կարսակիս (Ասրենին). — Սաթէն, կալիպա փորը տ-  
նօթի է, թէքիփախզէ միս կը հասկցնէ կոր, մութվախ  
տար տէ փորը կշացուր :

Ասրեն. — Անգինէ քըզրժ, Պ. Ժիւայրը ողանի մը  
պէտք ունի նէ հտուցի տէ լոխմա մը պան հանենք :

Անգինէ (Տ. Ասրգիսի). — Տէք հայր, ես մի քիչ  
գուրս որտոի ելլեմ, գուք հօրս հետ համաձայնեցէք որ  
ժամ տառջ գործը կարգադրուի. (Ժիւայրին) Պ. Ժիւայր,  
կը ներէք որ ձեզ բռնվէ մը առանձին կը ձգիւմ . . . :

Ժիւայր. — Աչինչ . . . :

Անգինէ (Ասրենին). — Մայր, ես վեր կ'ելլեմ, Դուք  
կարգադրեցէք (կ'ելլի):

Ե. Տեսարան

ՆԱՅՆԻ ԱՆԳԻՆԻ ԱՆԳԻՆԻ:

Տեր Ասրգիս (Երկու Երեք անգամ հազարէ վերջ). —  
Հիմայ գանք ինդիքին, իմացածին նայելով, Կարսակիս  
աղա, ձեր աղջիկը Օր. Անգինէն միւսին հետ որիտի  
նշանուի եղեր, այդպասի բան մը կա՞յ, միւսիւ :

Ժիւայր. — Այս՛ :

Ասրեն. — Անգինէն Անգինէն մեր աշկին լուսն է,  
հօրը մօրը մէկ հատը, հոգի մը ունինք նէ, եանիյա քի  
անոր վրայ արած էնք :

Ժիւայր. — Ո եէս . . . :

Կարսակիս (Անկուսի). — Աս մարդը հիշ չի փիթ լա-  
խըրուը չունի, եէս կ'ըսէ կ'երթայ կոր:

Տեր Ասրգիս. — Միւսիւ, Երբ մտադիր էք հարսնիքը  
ընել :

Կարսակիս. — Տէրուէր բէք աճէլէ մ'ըներ, չնշան-  
ուած հարսնիք կ'ըլլա՞յ մի, տուր պագալըմ. (Անկուսի)  
առ մարդուն հալը հիշ խօշին չկնաց :

Ասրեն. — Զէ, չապուխ կ'ուղենք, զիրա դրազըը  
պացուի նէ ուշը կը մնայ, Պ. Ժիւայրը վարժապետ է :

Կարսակիս. — Ինչի՞ս վարժապետը, աղուոր տարա-  
շաբի արբէք կ'ըլլայ :

Տ. Ասրգիս. — Դուք ի՞նչ կ'ըսէք, միւսիւ :

Ժիւայր. — Արդպէս :

Ասրեն. — Ի՞նտոր :

Կարսակիս. — Ան ա իմին ըսածս կ'ըսէ կոր, Երկու  
ամիսէն նշանուուք, կալ տարի ա հարսնիք, անանկ չէ  
մուսիւ ժամանակ :

Գիրայր. — Փիրայր . . .  
Կարապիս. — Թէքլիթ չի կայ, միժար ժաժար մշկ  
տուր կ'ելլայ:

Մարին (ըրբունիք խածնելով). — Կարապիտ աղա . . .  
Կարապիտ աղա . . . առն սուս, էս կը լմացունեմ առ  
դործը:

Կարապիս. — Ծեղի մնայ նէ կիտեմ քի չապուխ  
պիտի լմացունէք, ի՞նսոր, գործերնուդ կուդայ, առ օր  
նշան, վաղը հարսնիք:

Մարին. — Սիրտիդ ի՞նայ, մարդ, նայէ ի՞նչեւ  
առւրս կուտայ:

Կարապիս. — Զէ՛, անանկ գործ չըլլար, կրակէն  
էշեա չենք փախցուներ կոր ա:

Տ. Մարգիս. — Բայց Կարապիտ աղա, պէտք է զիտ-  
նաք որ միւսին ժամանակ չունի սպասելու:

Կարապիս. — Ան չունի նէ էս ունիմ. (Տ. Մարգի-  
սին) Հոս էկուր, աէրտէր, չօճռւի կ'ըլլաս կոր, առ  
մարդը էկածէն պէրի հինգ չիփթ լախըրտը չըրաւ, ին-  
տո՞ւ հինգ օրուան մէջ աշխիկը անոր թէսլիմ ընեմ,  
ի՞նչ մեղքս պահեմ, առ մարդը արունս չպանեց, բոլք  
քէրէսթ է ինչ է:

Մարին (մօտենալով). — Կարապիտ աղա, կալիու  
մանչը ձայմիշ պիտի ըլլայ, պիչիմերէն անանկ կը հառ-  
կնամ կոր, տաքը տաքընա փակցունենք սըվոր:

Կարապիս. — Խենթ էս տուն, կնիկ, վով որի կը  
փակցունես կոր. առ մարդուն տուրաթին վրայ ձայմիշ  
ըլլալու պան չեմ տեսնար կոր, չնայիս նոտած տեղը  
խառ խաթի մնաց, վոնտես նէ ա պիկէ չպիտի էրթայ:

Տ. Մարգիս. — Համբերեցէք, Կարապիտ աղա, ևս  
գործը կարդի կը դնեմ. (Փիրայրին) միւսիւ, հարսնիքը  
ուշացնելու պատճառներ ունիք:

Կարապիս. — Հէլպէթաէ ունի:  
Փիրայր, — Ո՞չ:

Կարապիս. — Ո՞չ ըսիք:

Փիրայր. — Օ եէս:

Կարապիս. — Օզում, առւն տահար թօյ էս:

Մարին. — Պօյին մը նայիր, ան կըրող կարտացող է:

Փիրայր. — Օ եէս, միս:

Կարապիս (Մարինին). — Անգինէն պոռայ աէ միսը  
պիրէ, չապուծախ թէքլիթօսիզ էղանք, միս պերէք կ'ըսէ  
կոր:

Տ. Մարգիս. — Արչափ տաենին կ'ուզէք որ հարա-  
նիքը ըլլայ:

Մարին. — Իսծի մնայ նէ առջի պսակին:

Կարապիս. — Խելքդ կլօխէ ժողվէ, առջի պսակ  
ըսածդ, իրեք շաբաթ կայ:

Փիրայր. — Օ եէս, երեք շաբաթ:

Տ. Մարգիս. — Դուք հումամի՞տ էք որ երեք շաբա-  
թէն հարսնիքը ըլլայ:

Կարապիս. — Իստո՞ր կ'ըլլայ պէ ձանըմ, խոստո-  
վանանք ըլլամ ըսէ նէ պիլէ իրեք շաբաթ պէտք է քէ  
մեխիքը ըսէ:

Մարին. — Կարապիտ աղա, ձուրձինայի մ'ելլար:  
Կարապիս. — ձուրձինա չէ, ածէմ աշխրան է, էս  
ըսածո կիտեմ:

Մարին. — Ազջիկը մոնտայ, եսնիյա քի չէ ըսին-  
նէ ձառքերնու կ'ելլայ:

Տ. Մարգիս. — Կարապիտ աղա, իրսմէթէն աւելի  
չըլլար, բախար ի՞նչ է նէ ան կ'ըլլայ, աղան գէշ տղայ  
չէ, արտաքինէն մի՛ դատէք:

Կարապիս. — Արթաքին, կիրակոսը, Մարկոսը, խելքս  
չխանիր, էս ծեղի կ'ըսեմ կոր քի ան գործը ածէլէ ը-  
նենք, քանի մը օր էրկնցունենք:

Մարին. — Էրկնցունենք ամմա ետքէն չօնուխին  
արունք ձիտ պիտի ըլլայ:

Կարապետ .— Ինչէ՞ն, հելուեթ պան մը կիտեմ քի  
բնատ կ'ընեմ:

Մարին .— Տէրհայր, տռւն աս գործը լինցուր, քեզ  
աեօնամ:

Կարապետ .— Ո՞ս շիմտի չըլաբրբըմ, երկու սահագ  
է, նայեցէք սրւոր, հիշ մէկ թարափը չխաղար կոր:

Մարին .— Քեզի վ՞ով ըստ քիմ թէվաթրօնի է  
աելի, ի՞նչ, կ'ուզէիր քի ափմացլ կէօպէ՞կ նետէր:

Տ. Մարգիս .— Նիւթէն չչեղինք. (Ժիրայրին) միւ-  
սիւ, դուք բան մը չըսիք դեռ, հարսնիքի մասին ու-  
րոշումնիդ ի՞նչ է, երեք չարաթէն պատրաստ կ'ըլլա՞ք:

Կարապետ .— Ճանըմ, ինչո՞ւ լախըրարն չէք հասկը-  
նար, չէ կ'ըսէ կոր:

Ժիրայր .— Ո ե՞ս:

Կարապետ .— Տուն պատրաստ էս ամմա մհնք չենք:

Մարին .— Զէ աղաս, չէ, մհնք ամմենական պա-  
նով հաղըր էնք. ըսել է քի աս գործը արթըրս էղածէն  
կը սեպենք, իրեք չարաթէն մուխլախս հարսնիք. կայ-  
սեցէք աղջկանս միւժտէն էս տամ:

Կարապետ (Տ. Մարգիսին) .— Մեխոքը ճիտերնիդ,  
աշու պատա, հիշ ուղենալովս չէ ամմա, ինչ ընեմ քի  
աղջկանս ուղածն է:

Տ. Մարգիս .— Օրհնեալ եղիցի կամք աեաւ:

Կարապետ (խաչ համելով) .— Ամէն:

## Զ. Տեսարան

### ԱԱՅԵԲ ԵՒ ԱՅԳԻՆԵ

Անգին .— Ի՞նչ կայ, մայր:

Տ. Մարգիս .— Աղջիկս, կարսպետ աղան իր հաւա-  
նութիւնը տուաւ որսէսզի դուք միւսին հետ նշան-  
ութիւն և երեք չարաթէն ալ ամուսնանար, Տէրը յաջո-  
ղութիւն չնորհեցէ:

Մարին .— Հայտէ աղջիկս, ծառք պագէք:

Անգին (հօրք մահնալով) .— Ո՞չ, որքան երջանին  
եմ, հայր, չնորհակալ եմ, դուք շատ բարի էք:

Կարապետ .— Ապրիս աղջիկս, նայէ քի պախտաւոք  
ըլլաս, զիրա ասանկ էրիկ մարդ բէք խըթ՝ կը դժնուի.  
շիմէնսիփէրի բիսնքո և ... բիսնքո ... :

Ժիրայր (կարգու ձեռք համբուրելով) .— Շնորհա-  
կալ եմ:

Կարապետ .— Հէմ ա կրնամ ըսել քի էշը չկանուիր:  
Ժիրայր .— Մէրսի:

Կարապետ (մեկուսի) .— Վայ քեզ քաղաքք, վայ.  
ներու, Օքսէն, նէրսէ պու:

Մարին (Կարապետին) .— Հայտէ քիչ մը տուրս էշ-  
րոնք տէ քեզի ըսելիքու ըսեմ:

Տ. Մարգիս (ոսիի ելլելով) .— Կարապետ աղա, եւ  
ալ գործ ունիմ, եկէք ձեզի ըսելիք ունիմ. (Տղոցը)  
մնաք բարով, զաւակներս (կ'ելլէ):

Կարապետ (Մարինին) .— Աս երկուքը մինակ չըլլար:  
Մարին .— Իմին աչկո վրանին է, տռւն հոգ մ'ը-  
սեր (կ'ելլին):

## Է. Տեսարան

### Ժիրայր, ԱՅԳԻՆԵ

Անգին .— Աղջիկսպէս, ամէն բան յաջող կերպով  
վերջացաւ, գո՞ն եմ, բայց:

Մարին .— Դուք հոս ժամանելնէդ ի վեր ախուր  
էք, մաստանջութիւն մը ունիք:

Ժիրայր (չորս կորմը հայելով) .— Աչինչ, բան մը  
չէ, կ'անցնի, ձայն մը լսեցի՞ք, կարծեմ կուգան կոր:

Անգին .— Ի՞նչ ձայն, եկո՞ղը ով է:

Ժիրայր .— Աւշաղը թիւն ըրէք, ես շատ կը վախ-  
նամ որ զիխուս փորձանք մը գայ:

Անգինե. — ԱՌ:

Ժիրայր. — Հոս, Պոլիս, եկած վայրկեանէս ի վեր կասկածելի կերպարանքով շատ մը մարդիկ զիս կը հետապնդեն :

Անգինե. — Օ՛չ, Պ. Ժիրայր, տղաւ մի՛ բլլար, այդ ձեր կասկածն է, ինչ շահ ունին ձեզ հետապնդել :

Ժիրայր. — Ինչպէս թէ շահ չունին, չէ՞ք գիտեր թէ Պոլսոյ մէջ ստարականները կը սպաննեն և ունեցածնին կը կողսպանեն :

Անգինե. — Ստորոց ամբողջը վատ զրաբարսութիւններ են Պոլսեցիներուն համար, դուք անհոգ եղեք. մի վախնաք :

Ժիրայր. — Լսեցէ՛ք, լսեցէ՛ք, կրկին ձայները շատ շան, օ՛հ, ես շատ կը վախնամ, չըլլայ որ զիս սպաննեն :

Անգինե. — Ինչպէս սպաննել, դուք կը կարծէք թէ ես թո՞ւ պիտի տամ որպէսդի աչքիս առջեւ ձեզ սպաննեն :

Ժիրայր. — Բայց ինչպէս որ իմացած եմ, ատոնք խումբով կը յարձակին և այդ յարձակման դէմ մենք ոչինչ չենք կարող ընել՝ բացի սպաննուել :

Անգինե. — Իմ խեղճ նշանածո, ձեզի խարեր են, մի՛ վախնաք. (մօքը զալով) ահա ես ձեր մօսն եմ, ո՛հ, որքան երջանիկ եմ, զիտնայիք թէ մեր բաժանումէն ի վեր որքան տանջուած եմ. (զլուխը ուսին դնելով) օ՛հ, վերջապէս դուք իմո էք :

Ժիրայր. — Եթէ այդ վախը չունենամ, ես ալ երջանիկ պիտի ըլլամ, մեկնինք ասկէ, սիրելիս, ես Պոլսոյ մէջ չպիտի կարենամ ապրիլ, հարսնիքը չուառ ընենք և Ամերիկա իմ ծնողքիս մօտ երթանք :

Պ. Տեսարան

ՆԱՅՆԻՔ, ԿԱՐՈՂԵՑ

Կարապէս (տպուժ՝ անոնց գիրկընդիմունումը պիտի ունի). — Ա. Ժիրայրն Անգինէ, փառի պէս տղան երերցնել կուտայ կոր, մաքինալը է աէ խուրմիչ բրեր է, (հազարով) օհօ՛, օհօ՛, օհօ՛ :

Ժիրայր (վախնելի թիգ մը վեր ցատկելով). — Օ՛հ Ժիրայր (սիրան, սիրան) :

Անգինե. — Պ. Ժիրայր, մի՛ վախնաք, հայրս է :

Ժիրայր. — Օրիորդ, պէտք է հասկցնէք թէ այսպէս մաւա չեն գործեր, պէտք էք որ ձեր Պ. հայրը նախ քան մուա գործելը, դուռը երեք անդամ զարներ :

Կարապէս. — Անգինէ, աս տղան պաներ մը կը հասկցունէ կոր ամմա, բաէ քի ատ պանին տահա վահակիք կայ. (մեկուսի) վայ պահախորդ վայ, չխօրաթեր կոր ամմա, խօրաթէ նէ ա գործու Կ'ըլլայ կոր :

Անգինե. — Հայր, Պ. Ժիրայրը իրաւունք ունի, այդպէս յանկարծակիի չեն բերեր :

Կարապէս. — Պ. Ժաժանը :

Ժիրայր. — Ժիրայր :

Կարապէս. — Պարոն Ժաժանը :

Ժիրայր (սրբնեղած). — Ժի... բայր... :

Կարապէս. — Համկցանք ողում, պարոն... պարոն... անկկա համ ունի ամմա, հիմայ չէ, համկցանք աղջկիս, աս պանը Ատամայլի թէրպիյէ է :

Ժիրայր. — Ու բայթ :

Կարապէս. — Ի՞նչ է էղեր :

Անգինե. — Զեր յանկարծակի երեւումովք ովնքը վախցուցիք :

Ժիրայր. — Եէս :

Կարապէս. — Կող սիրառը տաղ Կ'ըլլան, վէճիվան եախըսիի պէս քեզի վակեր էր... :

Անգինէ.— Կը վախնար, այդ էր պատճառը:  
Ժիրայր.— Եէս:

Կարապէս.— Կը վախնա՞ր կոր մի, բէք թօհափ,  
է՞ս աս տարիքս էկէր էմ ամմա, հիշ չեմ կիտեր կոր  
քի վախցած վախիտու մարիկիդ վաթտուիմ:

Անգինէ.— Կարելի է որ բնաւ այդ վախը չէք ու-  
նեցած, ինչ զիտէք որ քիչ մը վերջը չպիտի վախնաք:

Կարապէս.— Զէ զաւակս չէ, մինչեւ աս որ չվախ-  
ցայ նէ, տակէ ետկն ա չեմ վախնար:

Ժիրայր.— Ու բայթ, դուք քաջամարտ էք:

Կարապէս.— Ամէրիգալը չեմ օղլում, Ամամթիրացի էմ:

Ժիրայր.— Զեր հայրը լու գնդերներ ունի, հոս  
ար հաւկիթներ կոյ:

Կարապէս.— Աս հաւկիթները կօլուկայի համար է,  
որէն բիլիճները պիաբ հանեմ:

Ժիրայր.— Դուք մարմնամարդ կ'ընէ՞ք:

Կարապէս.— Զհասկցայ:

Անգինէ.— Ժիմնասթիք ըսել կ'ուզէ:

Կարապէս.— Աս առնին պէտքութիւն չունիմ,  
մենք առառունէ մինչեւ իրինկուն օտքով ծառքով կը  
պանինք, տուն ի՞նչ կ'ընես:

Ժիրայր.— Կ'ուսուն Յնասիրեմ:

Կարապէս.— Ոիրելը փոր չկատացներ, պանկու է:

Անգինէ.— Կը կարդայ ըսել կ'ուզէ:

Ժիրայր.— Եէս, կը կարդամ:

Կարապէս.— Կը կարդաս ամմա, փափ ընեմ նէ  
վար կ'իխաս, է՛, ծանդ ինաս՞ր է, կէօյիներդ սաղ-  
լա՞մ էն:

Ժիրայր.— Զեմ զիտեր:

Կարապէս.— Օղլում, ծանդ, ծանդ ինասոր է, հոս  
ձանդ ձգելու ըլլաս նէ կումիտարույշն լուտելու է:

Ժիրայր.— Ես երբեմ պղտիկ սոլոներ կ'ըսեմ:

Կարապէս.— Ծանդ տառւարի՞ է:

Անգինէ.— Հայր, Պ. Ժիրայրի ձայնը սալոնի ձայն  
է, փողոցի համար չէ:

Կարապէս.— Իշտէ առ կէ, (մեկուսի) առ աղան  
պալթինձի չի կրնար՝ ըլլաւ:

Թ. Տեսարան

ՆԱՅԵՐ, ԱՆԹԵՐ

Ապրեն (Ժիրայրին).— Աֆ կ'ընես օղլում, քիչ մը  
գործ ունէի տէ ուշացայ, կիսեն ա տուն է, որ թա-  
րափը տառնաս նէ խոզմէթ:

Ժիրայր.— Խնդիր չէ, միսա:

Կարապէս.— Ամթէն, նորէն միս կը հարցունէ  
կոր, անօթի է, երէսին ըրէնկը նետեր է:

Ապրեն.— Հիմայ, հիմայ, վարը ամէն պան հաղըք  
ըրի, հայտէ զաւկներս, վար իջէք տէ կերակուր ու-  
տենք:

Ժիրայր.— Մէ, ո՞չ, ես ճաշած եմ:

Ապրեն.— Ի՞նչ ըսել է, չէ, լօխմա մը պան պլատ

ուտես, հոս ա քուկին սունդ ըսել է:

Անգինէ.— Պ. Ժիրայր, մերժելը անկարելի է,

Ժիմանին պիտի ճաշէնք:

Կարապէս (մեկուսի).— Անօթի նէ փէսը կը հսակ

կոր, նորէն ա նազ կ'ընէ կոր:

Ապրեն.— Հայտէ, ծեղի նայիմ, առջիս ինկէք:

Անգինէ.— Հրամացէք, Պ. Ժիրայր:

Ժիրայր.— Թէնք եռ:

Կարապէս.— Հայտէ օղլում, էրթանք, պազի պազի  
չախմիչ կ'ընե՞ս:

Ժիրայր.— Զհասկցայ:

Կարապէս.— Հասկցնելը զօր մէսելէ է, ըրախի՞ կը  
խուս, տի՞ւզ, քօնեա՞ք, մասթի՞ քս, չարո՞ւզ:

Ժիրայր .— Ե՞ն, ոչ, ես ալքոլ չեմ գործածեր :  
Կարապես .— Ի՞նչ չես ծեծեր :

Անգիլի :— Հայր, հայր, Պ. Ժիրայրը ըմակելի չէ  
գործածեր, ոչիրթ չի խմեր :  
Կարապես .— Վա՞յ, (նայելով) այօ պան է, առ  
աղան պալըխմի չկրնար ըլւալ :

(Վարագոյք)



## Գ. ԱՐԱՐՈՒԱԾ

(Տեսարանը կը ներկայացնէ Ա. և Բ. արարին նոյնը)

Ա. Տեսարան

ԿԱՐԱՊԵՏ, ՕԳԱԼԻՆ

Կարապետ .— Օգուէն օղլում, իմ կիսացածո առ է  
քի հախլըն առւն էս, զաթէն էղածը ի՞նչ է քի, հիշ, անանկ չէ՞ մի եա :

Օգուէն .— Նասրը հիշ կարապետ տայի, ամիս մըն է  
քի մտմտալին մարիկո լացաւ, աշխարքը աշկիս մութ  
զընտան կ'երեւայ կոր, աէրտէն ինքզինքս ըրախիի  
առւած էմ, առ իմ հալս էսնաֆին աշկէն չփախիր կոր,  
էտեւէս ալայ կ'ընեն կոր :

Կարապետ (սիկարը ծխելով) .— Զօձուին կ'ըլլառ  
կոր Օգուէն, աէրտէն իս աշխարք է զընտան :

Օգուէն .— Կարապետ տայի, կրակ մըն է հոս աեղս  
(ձեռքը սրտին դնելով), զիշեր ցորել կ'երի կոր, վրաս

տէսթան չըներ էն, ամէնուն պերանն է, կ'ըսեն կոր քի,  
Օգուէն,  
Աղջիկ մը խուրմիչ ըրեր է էօքսէն,  
Աէվային զօրէն էղած պուտալա,  
Նասըլ տա գօնուուչ Օգուէն պու տալա :

Կարապետ .— Հոգդ մ'ըներ օղլում, ինծի մանիծի  
Կարապետ կ'ըսեն, անոր խարչըլըն մը կրեմ տէ, կրու-  
ղին պօքը խարըլամիչ ընեմ :

Օգուէն .— Մանի ըսելով գործը չլմնար, էս կը  
լմնամ կոր, հոս աեղս, ա՛խ հստեղս, ա՛խ, եազըք  
սանա Օգուէն, էս արթըլիս տէլիխանլը տէփ չեմ ապրիր  
Սամաթիալի մէջ :

Կարապետ .— Օգուէն օղլում, էս ի՞նչ ընեմ, կիսես  
քի էս քեզի զաւէկս էւելի կը սիրեմ, զաթէն առջի  
մէկ օրէն աս ալթը խուլաճ պիր բարմաք Ամէրփալըն,  
Պ. Ժաժար է, Ժիժար է, ի՞նչ խարսխատայ է, երլարզս  
չէ պրնած. Անգիլին սիրտը անոր առւեր է, հայ չտուած  
էլլար, միտէն փսխեմ, ամա նէ չարէ, չի տալու ըլլամ  
տահա կէչ, ինքզինքս հորը կը նետեմ կ'ըսէ կոր, ի՞նչ  
ընեմ, տուն ըսէ :

Օգուէն .— Չիտէմ, չիտէմ.

Ա. ասկէ ետքը աշխարք է զընտան,

Օգուէն թող չըսեն՝ նայիմ նէ կընկան :

Կարապետ (մեկուսի) .— Զաւալլը Օգուէն, սէվային  
շօրէն աշըլի էղեր է :

Օգուէն (լալով) .—

Տօւն, տուն էս, ա՛խ, տուն էս սէպէ պը պիւթիւն,  
Քիմ խըմել կուտաս ըախի հէմ թիւթիւն,  
Տուն էս, ա՛խ, տուն էս, քիմ է տէրպէտէր,  
Կիշեր ցորեկ լամ, չօձուխէ պիւթէր :

Կարապետ (մեկուսի) .— Հէյ կիտի գարա սէվաս,  
Հայէ մարդուս ինչեր ըսել կուտայ :

Օգուհի. —

Մեր դեղին մէջը ճիվան մըն էս տուն,  
Զերեւար աշկիս մալ՝ միւլք՝ տեղ ու տուն,  
Խսանք, մէրհամէթ էկէր չունիս տուն,  
Քէօլէիդ էկու, ֆէտա քեղ տեղ՝ տուն:  
Կարապիս (աչերը սրբելով). — Օգուհն օզում,  
Կօգուէ, ինծի ա կէշ կ'ընես կոր, կէնձութիւնո միուկ  
կուգայ կոր:

Օգուհի. —

Աս զեղին մէջը էս իկիս մըն էմ,  
Աւզէ ուզածդ՝ չապուի մը կ'ընեմ,  
Քու մէկ պախըշտ ֆէրման է պախու,  
Կ'օգուէ քիմ իմին ավրաստ ըլլաս:  
Կարապիս. — Ալլահ վերկիսի, ճօչմիշ և զիր է:

Օգուհի. —

Ինը ամիսէն պէսպէք մը թօփուզ:  
Երքէք խըվըրձըս, եանախներ խարբուզ,  
Կէնիշ օմուզու՝ քարի պէս միսեր,  
Աւզածդ ըլլայ, էկու չէ մ'ըսեր:

Կարապիս. — Օգուհն, կ'օգուէ, խաչ որ ամիմիկ ըչ  
լայի նէ քեզի կ'առնէի:

Օգուհի. — Էս արուն կուլամ կոր, մինչեւ հիմա  
մարդու մը պան ըսած չեմ, ըսէմ նէ էկէր կիսեմ քի  
վրաս պիտի ինստան, ամիս ինչո՞ւ ասանկ էղաւ, իսին  
ի՞չս էր պական, պալլինձի ըլլալս խապահաթ է նէ  
կը ձգեմ, մէյ մըն ա ծառքս տանակ չեմ պոներ:

Մանիճի կ'ըլլամ, թող տեսնայ ալէմ,  
Քիմ տանակի տեղ պրնած էմ խալէմ,  
Ալէմին խօսքը սանքի բէք հոդո էն,  
Կ'օգուէ քիմ ըսեն պանասեղծ Օգուհն:

Կարապիս. — Զէ՛ օզում, չէ, աս սիրըքիս վրա

զէնահաթին կէշը չըլլար՝ մարդուն կէշը կ'ըլլայ՝ տուն  
փախտիդ որդողէ, ամոք՝ օֆը ֆայտա չըներ. (նակառը  
զացնելով) Հոս ինչ քիմ գրուած է նէ՝ անիկա կ'ըլլայ:

Օգուհի. — Զարէ մը, կարապետ տայի, չարէ մը,  
ազգաւէ ինծի աս տէրտէն, խաչ որ պիտի մեսնիմ, կ'ի-  
մանամ կոր, օրին մէկը սէլվիի ծառի մը պէս կեախնը  
պիտի կըսրում, ախ, էկէր Անգինէն քու ախճիկդ չըլլար,  
մինչեւ հրմա շատոնց փախցուցած էի:

Կարապիս. — Հէմ ա կիսցած ըլլաս քի էս ատ  
զարձին համար ծառքէս էկածը կ'ընէի, ամմա չարէ չի  
դրէայ, աղայ, իմին ա տէրտէրս թագեցուցիր, քալէ եր-  
թանք մէզմէկ հատ նետենք, ըրախին ամէն ցաւ մոռ-  
շնել կուսայ, քալէ:

Օգուհի. — Զաթէն խմելէն պաշխա պան մը ըրած  
չունիմ, աս տէրտէն ազգաւէլու համար զէնիր ըլլայ նէ  
պիտի իսեմ. (աղջկան սենեակին ընանի նայելով)  
Իմանըմ ախճիկ, նայէ սա հալիս,

Կ'օգուէ աս ձէֆան, մը ամնջնի՛ սէ իս,

Բեզի սիրողին՝ կիսնաս քի կիւլիւմ,

Վալլահ, չերեւար աշկիս չիչ էօլիւմ.

Օգուհն րէյնզը՝ մեռնի, սատքի նէ,

Իր աղջան սիրոցն մէջն էս՝ Անգինէ:

Մ'փ, էրթանք խմենք:

Կարապիս. — Իշտէ մարդ ըսելիք մէկը կայ նէ՝ ան  
ա աս է, անդինն ա ինսան դուսուրու:

Բ. Տեսարան

Ալթէն, Անգինէ, միթնէն

(Նախ ժիրայր, յետոյ Ալթէն, յետոյ Անգինէ, զատ զատ զանէն  
զըլլիսնին զուրս հանելով):

Ժիրայր. — Յաբձակում պիտի գործեն:

Անգինէ. — Անգէ Օգուհն, սիրահարուեր է:

Սարեն.— Մէխանէ կազին, զըխըմանմիշ պիտի  
ըլլան (իրենց տեղին դաւրս ելլիյով):

Ժիրայր (ամենուն).— Խորհրդակցեցան, իմացա՞ք:  
Սարեն.— Ես ամմենական պանը իմացայ:

Անգինէ.— Հիմա ի՞նչ պիտի ընհնջ, մայր:

Սարեն.— Տուք հոգերնիդ մ'ընէք, էս հոս էմ,  
պան մը չի կայ, Օգոնը պատպախիդ տէրուէշմիշ էզաւ,  
էօփ ըրաւ բիւֆ ըրաւ, խօսքի մէկութիւնով մէխանէ  
կացին քի սիրտերնուն կրակը մարեն . . . :

Ժիրայր.— Սյո՛, այս, ես իմացայ, քիչ զերչ յաբ-  
ձակումի պիտի սկսին:

Անգինէ.— Ի՞նչ կ'ըսէք, ի՞նչ յարձակում:

Ժիրայր.— Դացին որ օգնական ուժ բերեն և զիս  
սպանենեն:

Սարեն.— Անգինէ, Մ. Ժիրայր ի՞նչ կ'ըսէ կոր:

Անգինէ.— Աչինչ, կը կարծէ թէ հայրս և Պ. Օգ-  
ստինը խորհրդակցեր են որպէսզի Պ., Ժիրայրը սպանեն:

Սարեն.— Իրաւ է քի Օգոնին կլուզը տաքցեր էր  
ամմա՝ զիյանլը պան մը չըսին, հէլոլէթաէ տուն ա ի-  
մացար Օգոնին պէտիթ ըսելը:

Անգինէ.— Սյո՛, սիրային բանաստեղծութիւն, բայց  
շատ կոչտ տեսակէն:

Սարեն.— Առ ըստ ները փարասըզութա՞ն համար է:

Անգինէ.— Ո՛չ մայր, բանաստեղծութիւն է, փա-  
րասըզութիւն և բանաստեղծութիւն իրարմէ շտու կը  
տարբերին:

Սարեն.— Ինչի՞ն պէտք, ինձի համար առենքն ա-  
մէկ տուռ կ'ելլայ, աղէկ ամմա զօրը ի՞նչ է:

Ժիրայր (որ մինչեւ այն ատեն ականջները սրած  
գուռնեն դաւրս կը դիտեր, դողալով).— Անտւարիկ կու-  
գան, լմացայ:

Անգինէ.— Ի՞վ է եկողը, սիրելիս:

Ժիրայր.— Բայց անո՞նք, հրոսակումքեր են, օ՞ն  
Տէր Աստուած, զիս տեղ մը պահեցէք:

Սարեն (Ժիրայրին).— Ի՞նչ կ'ըլլաս կոր եավրում,  
սրթմագ պրնեց կալիստ, Անգինէ, ներսը ճուրի խատէ-  
խին մէջը սուլփաթօ կայ, պեր տէ մէկ հատ մը կ'լէ:

Ժիրայր.— Օհ, պիտի մեռնիմ, աղմուկը շատցաւ,  
կը համախմբուին կոր, ուր երթամ Տէր Աստուած, ուր,  
օհ, ինչու եկայ հոս:

Անգինէ.— Հանդարտեցէք սիրելիս, հանդարտե-  
ցէք, եկող գացող չկայ:

Ժիրայր.— Զայները չէք լոկ, տեսէք, ի՞նչ աղ-  
մուկ է:

Անգինէ.— Մայր, նայէ դուրսի սա աղմուկը ի՞նչ  
է, հանդարտէ սիրելիս, ձեզի խարեր են, հոս Պոլիս է,  
վախ բնաւ չկայ:

Ժիրայր.— Ահա աղմուկը կրկն սկսաւ:

Սարեն.— Եկող կացող չկայ, տուրսի բաթըրազն  
չօփի արապայ մըն է, ծինը ազմիշ էղեր է տէ արապան  
ասաին անգին սիրելիթմիշ կ'ըսէ կոր:

Անգինէ.— Հիմա հանդարտեցէք:

Սարեն.— Անգինէ, քիչ մը ճուրի մէջ կրակ մը  
մարէ տէ խցուր վախէն էօալը բաթլամիշ էզաւ:

Անգինէ.— Բան մը չէ մայր, ջղային է, այդպիսի  
վայրկեաններ յաճախ կ'ունենայ Պ. Ժիրայրը:

Սարեն.— Քա մեծ մարս ա ճգային կը նէ, ոգոյու-  
շա լոխման ուրուֆի կը հոտութար. թէք աղէկ է  
տղաս, պզտիկ շիշէ մը առ տէ՝ եկէկիդ ճէպէն անպա-  
կաս ըրէ:

Անգինէ (ընլիյով).— Իմ վախկոտ նշանածս, բնաւ  
քաջութիւն չունիք, ձեր այս վիճակը եթէ դիտող մը  
ըլլար, հաւասացէք, անոր ճաղրին առարկայ պիտի  
ըլլացիք:

Ժիրայր. — Ես չեմ վախնար, միայն թէ . . .

Սարեն. — Չես վախնար ամմա՛ էրեսիդ ըրէնկը լիմոնի պէս սարարմիշ էղաւ, հայտէ կնա տէ պղարիկ ձուր թափէ:

Անգիբն. — Մայր, ինչեր կ'ըսես, ամօթ է:

Սարեն. — Սիսծիկս ասոր ամօթը չկաց, նայէ մոռկի պէս կը տողալազ կոր, վախնամ արքաէվէ էղաւ. Էս էս զածը կիտեմ իրինկունը 20 փարայի ֆրնարիս առնեմ տէ չորս սօխախի պերանը ֆրըլաթմիշ լինեմ:

Ժիրայր. — Կ'աղաչեմ սիրելիս, ժամ առաջ ինչ որ պիտի ըլլայ՝ շտապենք որ ըլլայ, ես երկար ատեն չեմ կարող հոս մնալ:

Անգիբն. — Շաբաթ մը եւս համբերութիւն և ամէն բան պիտի ըլլայ:

Ժիրայր. — Սիրաս, միս սիրաս, սոսկալի կերպով կը բարախէ, կարծես թէ պիտի պայթի:

Սարեն. — Կայնէ քա եավրում, քեզի լիմօնաթա մը շընեմ տէ խմես, վախ եավրում վախ, ատ կուրտենիք արագան ա ոըրան կտաւ ասկէ անդնելու (կ'ելլէ):

### Գ. Տեսարան

#### ԱՆԴԻՆԵԼ, ՃԻՐԱՅՐ

Ժիրայր (միշտ չորս կողմը դիմելով). — Անկարելի է, մինչեւ որ հաստատ երաշխիք չարուի անձիս ապաշ հովութեանը համար, չպիտի կարենամ ոչ մի վայրկեան հանդիսա ընել:

Անգիբն. — Ո՞վ կ'ուզէք որ տայ այդ երաշխիքը:

Ժիրայր. — Դուք, միսս մայրիկը, մըսիթը հայրիկը և միւս մըսթըրը:

Անգիբն. — Պ. Օգսէնը:

Ժիրայր. — Այս՛, ես ամենէն շատ այդ պարոնէն կը վախնամ:

Սարեն. — Ինչո՞ւ համար:

Ժիրայր. — Զգիտեմ, բայց ես անոր աչքերէն կը սոսկամ:

Անգիբն. — Չեզի բան մը ըստ:

Ժիրայր. — Աչ, միայն թէ անցեալ օր, երբ փողոց ինձի հանդիպեցաւ, այնպէս մը աչքերուս մէջ զածը կիտեմ իրինկունը 20 փարայի ֆրնարիս առնեմ տէ չորս սօխախի պերանը լինեմ:

Անգիբն. — Օ՛, ինպրեմ սէրելիս, Պ. Օգսէնը մարդակերը մը չէ:

Ժիրայր. — Այս, մարդակեր մը չէ, բայց ես այն պէտ կը կարծեմ թէ այդ պարոնը ինձի ուտելու կը փափառի:

Անգիբն (ծիծաղելով). — Լաւ, ըսել է կ'ուզէք որ Պ. Օգսէնը ձեզ հաստատ խօսք տայ թէ ձեր անձնն չարեր մը չպիտի հասցնէ:

Ժիրայր. — Այս՛, հաստատ խօսք:

Անգիբն. — Լաւ, այդ բանը ես ձեզի կը խոստանամ, Պ. Օգսէնը տգէտ է, բայց միեւնոյն ատեն պատուառ երիասարդ է, անոր համար խօսքը ամէն բանէ վեր է:

Ժիրայր (կրկին դողդղալով). — Ահա կրկին . . . կրկին կուգան կոր . . . վասահ եմ որ ասիկա կառք մը կրկին կուգան կոր, վազելով սամուխներէն վեր կ'ելլին, օ՛, չէ . լսեցէ՛ք, վազելով սամուխներէն վեր կ'ելլին:

Անգիբն (մեկուսի). — Խեղճ տղայ, շատ վախկոտ է:

Ժիրայր. — Զէնք մը, զէնք մը՝ որոպէսզի ինքզինքս

պաշտպանեմ:

Գ. Տեսարան

#### ԱՌՅԱԲ, ԱԱԹԵՆ

Սարեն (ձեռքը գաւաք մը լիմօնա ներս մնելով). — Առ եավրում, խմէ տէ սիրադ պացուի, մը վախ-

սար, իլան չէ, խմէ, քեզի թէք աղէկ է ասիկա:

Ժիրայր. — Ոչ... ոչ... ոչ մէկ բան, այս տունը աներեւոյթ ոգիներով լեցուն է :

Անգինե. (զաւարը մօրը ձեռքին առնելով). — Պ. Ժիրայր, խնդրեմ սիրելիս, մի քանի ուժով առէք ոսկիմսատէն, կը բացուիք, մնասակար բան մը չէ, տես սէք ես իմ ձեռքովս ձեղի կուտամ:

Ժիրայր (խմելով եւ դուրս առ սկսելով). — Այս ի՞նչ տեսակ լիմոնատ է, մէջը շաքարի տեղ աղ դրաբ են :

Անգինե (մօրը). — Մայր, արդեօք սիսալ բա՞ն մը ըրիր, շաքարին տեղը աղ չդնէիր մէջը :

Մարին (վճիժաղով). — Զէ Անդինէս, չէ, էս աշնանկ չօլբազմասրնա գործ չեմ տեսնար. տեսայ քի չօճուխը վախցեր էր, կացի չապուճախ իպրաքէին պղափկին ծառքը քաննոց մը տալով խատէխին մէջը չիշ ընել տուի քի խմցունեմ աէ գորգու վէրէմի չըլլայ:

Անգինե. — Օ՛հ, Տէր Աստուած, ի՞նչ ըրիր մայր, ի՞նչ ըրիր:

Ժիրայր (կեկին թնիկով). — Օ՛հ, ի՞նչ սոսկալի լիմոնատ, ի՞նչ սոսկալի լիմոնատ . . .

Մարին. — Ամէ՛, Պ. Ժիրայր, խմէ, Անդինէս պրտիկ էր նէ ան խըտար խմած է քի. մենք պիլէ խմած էնք, ի՞նչ կայ վախնալու. թէմիդ 6 տարեկան չօճուխի չիշ է, վախնայիք պան չկայ:

Ժիրայր. — Ի՞նչ է եղեք, Օր. Անդինէ, խնդրեմ, քացարեցէք, չհասկցայ:

Անգինե (որբունիք խաճելով). — Աչինչ, չէ՞ք գիշտեր թէ մայրս կ'ուղէ որպէսզի ձեղի հաճոյք պատճառէ, և կարծելով թէ դուք լիմոնը կը սիրէք, 1ուկէս լիմոն սիսեր է մէջը, անա խնդիրը :

Մարին (մեկուսի). — Աշկդ խաղայ, աղջիկ, հէմէն աէ ույսուրեց, ի՞նչ պիտի ըլլայ քի, ատ մօրը աղջիկն է :

Ժիրայր. — Քիչ մը ջուր բերէք որ բերանս ցողուեմ, քիթիս զարմանալի հոտեր կուգան:

Մարին. — Քա մեղայ, քէօրնամ քի 6 տարեկան էր չօճուխը, պերանը կաթ կը հոտէր կոր, հէմ ա թէմիդ չօճուխ է :

Անգինե (բարկանալով). — Կը բաւէ մայր, դուն ալ սկսար խննիթ բաներ դուրս տալ, Լոեցէ՛ք:

Ժիրայր. — Մտամոքսս անհանդիստ է, պիտի փըուիմմ, աչքերս իրար կ'անցնին :

Անգինե. — Վնասակար բան մը չէր խմածնիդ, մաքուր լիմոնատ էր :

Մարին. — Թէմիդ է եավրում, թէմիդ է, զաթէն ատ գերգաստանը թէքմիլ թէմիդ էն :

Անգինե (մօրը). — Տեսար ի՞նչ փորձանք պիտի բանայիր իմ գլխուս, մէյ մ'ալ ինքն իր գլխուդ գործ մի՛ տեսներ :

Մարին (ինքնիրեն). — Կրտեմ քի եանզիր պան մը ըրի անմա՞ ի՞նչ է նէ, վախիթ չի կար, գլխերով այազը պէտք էր քիմ ձգուեր աէ անանկ խմէր :

Ժիրայր (կրկին վեր ցատկելով). — Լոեցէ՛ք, հանդարտ, ահաւասիկ այս անգամ չեմ խաբուիր, կրուգան կոր, ծանր մարմին մը ոսնդուզներէն վեր կ'ելլէ :

Մարին. — Անգինէ, ողթման նորէն պանեց, սա չիշէն քիչ մը խմցուր :

Անգինե. — Սանդուզներէն մէկը վեր կ'ելլէ, չուտ սա լիմոնատը թափէ, հիւր կուգայ:

Ժիրայր (վախով). — Իմ լոոզութիւնս անզն է, այս անգամ գուրք ալ լսեցէք, ահա կը մօտենան, եկան, զէնք մը, գանակ մը, փայտ մը . . . կը պաղասակիմ, ինքնապաշտպանութեան համար զէնք մը տուէք :

Մարին. — Անգինէ, սա մաշման ծառքը տուր նայնք ի՞նչ պիտի ընէ. աս տղան հիւանտոտ է, տոքթուր տանելու է :

Ժիրայր. — Եկան... ուր պահուըսմիմ, Յր. Անդիշ-նէ, խնդրեմ, ողնութեան եկէք, խնդրեմ, միսս, զիս մինակ մի ձգէք. եկան... եկան...

### Ե. Տեսարան

ՆԱՅԵՔ, Տ. ԱՎՐՈԳԻՄ

Տ. ԱՎՐՈԳԻՄ (ԱՆԴԵԼՈՎ). — Բարեւ ձեզ, (Ժիրայրի հայելով) այդ ի՞նչ զիծակէ է, միւսին հիւա՞նդէ, զոյնը նետեր է:

Ժիրայր (հանդարտելով). — Աչինչ, պարզ սրտի բա-բախում մը, որ Պոլիս եկած օրէս ի վեր շատցած է:

Ավրեն. — Տոքժորի մը ցուցունենք. հօշ հիմա ա-նոնց ա էմիլիէթ չիկաց եա, տիրի տիրի մարդը եա-թափը կը պառկցունեն. կէնէ վաղ մ'անցնիր կնկան իլաճներէն:

Տ. ԱՎՐՈԳԻՄ. — Կարագետ աղան ո՞ւր է, շատցած է որ զինքը չեմ տեսած:

Անգինէ. — Հայրս քիչ առաջ՝ դուրս ելու Պ. Օգ-սկին հետ:

Ժիրայր. — Ես այս քաղաքէն շատ կը վախնամ:

Ավրեն. — Կիսես ա, էրկուքը մէկ զբիրմանմիշ ըլլալու կացին, հիմա վո՞ւր է նէ քեօր քիւթիւր կո-զան...:

Տ. ԱՎՐՈԳԻՄ. — Թող որ խմեն, մարդու վեաս չեն հասցուներ, անոնց ալ խմելիքը հաձոյք կը պատճառէ իրենց:

Անգինէ. — Այո՛, բայց պատճառ կ'ըլլան որսկուզի նշանածու վախու մէջ իյնայ:

Տ. ԱՎՐՈԳԻՄ. — Ի՞նչպիսի վախ:

Ժիրայր. — Խնդրեմ, տէր հայր, ժամ առաջ պատկի արարողութիւնը վերջացնենք, որպէսզի կնոջո հետ Ա-մերիկա իմ ծնողքիս մօտ մեկնիմ:

Ավրեն. — Անգինէ, Պ. Ժիրայրը ի՞նչ կ'ըսէ կոր, իշտէ ատ պանը ըլլալը, չէ քիմ Ամերիքա, աղջիկս ուշ-կէ սթատիօն պիլէ քովէս չեմ զատեր:

Անգինէ. — Մայր, մայր:

Ավրեն. — Չէ, չէ, ատ պանը ըլլալը, քա կայնեցէք ամբարտիքինթին զաւակը մօրմէն պիտի զատէ, աղէկ քի ատ պանը տառչուրնէ ըսիր:

Տ. ԱՎՐՈԳԻՄ. — Ամերէն հանըմ, կեցիր գործը հառ-

կանք:

Ավրեն. — Գործը մարծը չիցում, ի՞նչ, էս աղջիկս այս պօյը պերի քի էլէրը վրան խնամն տէյի. չէ քիմ աղջիկս, բասկութին թէքը պիլէմ որկէ հոն չեմ խրկեր:

Ժիրայր. — Խնդրեմ, միսս:

Ավրեն. — Միսր, օսկորը չիցում. քա չէ, ըլլալիք պան չէ, եսոսիյա քի կը խնդրենամ աղջիկս քայէ գատան նէ, Առառած ըննէ:

Ժիրայր. — Բայց տիկին, յելուզակները մոածէցէք:

Ավրեն. — Ծեր մէջը սուզախ խուրմիշ ընող չկայ, ատ պանը տրն կ'ընես, տէր պապա, առն ըսէ, ա-տանկ սուս բուս մը կինար, աղջկանս հասրէթը շա-ռած պիտի տանի:

Անգինէ. — Մայր, հաւատա որ պիտի մեռնիմ:

Ավրեն. — Նայէ՛ Անգինէ, ի՞նչ քիմ ըսես նէ պօշէ, էկէր երթալու քիմ ըլլաս, կ'անիծեմ քեղի, մարէ, կիսես ա մօրը անէծքը կը պընէ, սուս կաթուէլալ չեմ ըներ:

Տ. ԱՎՐՈԳԻՄ. — Տէր Աստուած, Տէր Աստուած:

Ժիրայր. — Բայց հոս ապրիլ անկարելի է, ևս չեմ թուլապրի որ կինս հոս միայ:

Ավրեն. — Ի՞նչ, ատհա առաջուան խատիդ վրա՞ն էս, կայնէ էս հիմայ ընելիքս կիսեմ, էրթամ կարա-պիտ աղան կանամ պերեմ տէ, գործին ի՞նչ րէնկ ը-լալը հասկցունեմ, հաքէն առոք մտմացէք:

Անգինէ.— Մայրիկ, պիտի խայտառակուինք, ի  
սէր Ասուուծոյ դուրս մը՝ հլլեր:

Տ. Սարգիս.— Մաթէն հանը՞մ, գործ ընելէ առաջ  
պէտք է մտածել, բարկութեամբ ելլողը. վեասով կը  
նստի, աճապարելու աեղի չկայ:

Ժիրայր (Անգինիին).— Միսն ալ անոնցմէ է,  
դուրս կ'ելլէ որպէսզի մեր վրայ յարձակին:

Սարեն (Տեսնելով Ժիրայրի Անգինիի ականջին  
փսխալը).— Ի՞նչ, տուն ա ալջի՞կո խանարրմիշ կ'ը-  
նես կոր, տուն հիմա կը տեսնաս, հիմա 5 թաքքէ  
սապը ըրէ տէ նայինք ինտոր Ամէրիքա հարս կը տա-  
նիս էղեր (դուրս կ'ելլէ):

## Զ. Տեսարան

### ՆԱՅԵԲ ԱԹԵՆՅ ԱԱԹԷՆԻ

Ժիրայր.— Գնաց, ալ այս օնդամ փրկութիւն  
չկայ:

Անգինէ.— Տէր հայր, դուք միջոց մը խորհեցէք,  
հիմա ի՞նչ պիտի ընենք:

Տ. Սարգիս.— Ես հոս եմ, մի՛ վախնաք:

Ժիրայր.— Զէնք ունի՞ք:

Տ. Սարգիս.— Ի՞նչպիսի զէնք:

Ժիրայր.— Ատրանակ, դանակ, և այլն:

Տ. Սարգիս.— Ինչի՞ պէտք են այդ զէնքերը:

Ժիրայր.— Բայց ինչո՞վ դէմ պիտի դնէք անոնց:

Տ. Սարգիս.— Տղաս, հոս յարձակում, կովու, ոճիք  
այդպիսի բան մը չեմ տեսներ, ըլլալիքը պարզ խոր-  
հրդակցութիւն մըն է միտյն:

Անգինէ.— Ի՞նչ որ առաջարկեն, առանց այլեւայլի  
ընդունեցէք:

Տ. Սարգիս.— Եթէ ձեր նշանածը կը սիրէք, պէտք  
է որ ընդունիք:

Անգինէ. (Լալով).— Ապա թէ ոչ առ յաւետ կը  
բաժնուիմ:

Տ. Սարգիս.— Եթէ խելացի էք, անոնց առա-  
ջարկները ընդունելէ զատ ձար չունիք:

Ժիրայր (դողդղալով).— Հսել է որ պիտի յարձա-  
կին, վրաս զէնք մը անդամ չունիմ, բայց եթէ առանց  
առաջարկի՞ զիս սպաննեն, Անգինէ, սիրելիս, խղձա  
ինծի, մառանը իջնեմ ու հոն պահուըսիմ:

Տ. Սարգիս.— Տղաս, մառանը իջնելու ի՞նչ հարկ  
կայ, սպաննութիւնը ու՞ր տեղէն հանեցիր:

Ժիրայր.— Բայց եկողնե՞րը:

Անգինէ.— Եկողները հայրս ու մայրս են:

Ժիրայր.— Ի՞նչո՞ւ համար պիտի գան:

Տ. Սարգիս.— Զարմանալի բան, ի՞նչ ըսել է ին-  
չու համար պիտի գան, իրենց տունն է, հարկաւ պի-  
տի գան ու պիտի իսօսին:

Անգինէ.— Սիրելի Ժիրայրս, ընդունէ առաջարկնին:

Տ. Սարգիս.— Եթէ չընդունիք, ես առանց բառ  
մը ըսելու պիտի քաշուիմ:

Ժիրայր.— Կը պաղատիմ, տէրհայր, զիս առանձին  
մի նպէք, կ'ընդունիմ ինչ որ ալ ըլլաց, առաջարկնին  
կ'ընդունիմ միայն թէ ինծի չսպաննեն:

Անգինէ.— Ծորհակալ եմ, դուն շատ բարի ես,  
որքան երախտապարտ եմ:

Տ. Սարգիս.— Հիմա, զաւակներս, ինքիրը լրջո-  
ուէն քննենք, Սաթէն հանըմի դժգոհութիւնը միմիայն  
Ամերիկա տեղափոխուելնիդ է, անպէս չէ՞:

Անգինէ.— Ոյո՛, ամբիայր, մօրս դժգոհութիւնը այդ-  
էր մայն:

Տ. Սարգիս.— Իսկ հայրդ:

Անգինէ.— Մայրս ի՞նչ որ ըսէ, հայրս կը համա-  
կերպի:

Տ. Սարգիս. — Բոել է թէ միւսին երբոր ձեզ հաս ձգելու հաւանի, ինդիրը վերջացած պէտք է համարել:

Ժիրայր. — Բայց այս ժամանակ երկուքին ուշ մահաւմը պատճառ պիտի ըլլամ:

Տ. Սարգիս. — Զգէ աղաս, զգէ՛ այդպիսի պարագ մտածումները, հոս չէ որ մարդ սպաննեւ՝ այլ մրջիւնի մը վրայ իսկ չեն կոխեր:

Անգին. — Եշտածիս այնպէս խաբեր են թէ հոս աղաս համարձակ ամէն գայրկեան մարդ կը սպաննեն, կը կողուղտեն, լեռ կը հանեն:

Տ. Սարգիս. — Այդ բաները կ'ըլլան, բայց հոս չէ, սուս չէ, միայն թէ սիսալ է:

### Է. Տեսարան

ՆԱՅԵՔ, ԱՌԹԻՆ, ԿԱՐԱՊԵՏ ԵՒ ՕԴԻՄԵՆ

(Գուրուէն բացագանջութիւններ՝ զինով վիճակի մէջ)

Ժիրայր (ըուսած ու ան ու զողով). — Կուղան, եկան . . . ալ այս անգամ բանուեցանք, շատուոր են:

Անգին. — Եկողները ծնողքս են, ո՞հ, հայրս կը զինով է, Պ. Օգուէնս ալ հետն է, ես անոր ձայնը կը ձանչնամ:

Տ. Սարգիս. — Եթէ հայրենիով զինով է, ինդիր աւելի շուտ կը կարգադրուի, Կարապետ աղաս եթէ խմած ըլլաբ, ամէն սոնի կը հաւանին (Զայնեւ դուրսն)

Ժիրայր. — Ո՞հ, ինչաէս ինքինքս պաշտպանեմ: Ի՞նչպէս . . . դուք մի վախնաք, ես դիւրին դիւրին անձնատուր չեմ ըլլաբ (Անդանին տակ կը մտնի):

(Անձնեն ալ ներս կը մտնին զինով վիճակի մէջ)

Կարապետ. — Վա՞զ վորին մալը կը տանի կոր նայիմ:

Սարկն. — Վո՞ւր ինաց Պ. Ժիրարը:

Օգուէն. — Տուք մէկ թարափ կեցէք, էս խօրախեմ առ պահախորդին հետ:

Ժիրայր (սեղանին տակեն). — Եթէ քայլ մը առաջ նետուիք, կը կրակիմ:

Կարապետ. — Քա առ տղան մասային տակը ի՞նչ կ'ընէ կոր:

Տ. Սարգիս. — Կարապետ աղաս, ինդիրը պարզ անհանկացողութեան մը արգիւնք է:

Անգին. — Հայր, գրգռուելու տեղի չկայ, Պ. Ժիրայրը հուանեցաւ:

Օգուէն. — Միւսիւ, հոնտեղը ի՞նչ կ'ընես կոր:

Ժիրայր. — Մի՛ մատենաք, կը սպաննեմ:

Կարապետ. — Ծօ կայնեցէք նայիմ, առ պահախորդը պաներ մը կ'ըսէ կոր:

Անգին. — Խնդրեմ, Պ. Ժիրայր, դուրս ելէք առեւէ, ամօթ է:

Ժիրայր. — Ո՞չ ոչ, ես հոս բերդիս մէջ պիտի մեռանիմ քաջարար:

Կարապետ. — Ծօ Օգուէն, որւիկա մասային տակէն տուրս հանէ աէ մէրամը հաւելնանք:

Օգուէն. — Հայտէ միւսիւ, տուրս ելի տակէ աէ իրար հասկնանք:

Տ. Սարգիս. — Ճանըմ, օքնած, կեցէք իրար հասկնանք:

Սարկն. — Տէքհայր, հոս իրար անցնելիք սկսն չի կայ, էս աղջիկս ասկէ հոն չեմ իրկեր:

Օգուէն (Ժիրայր դուրս հանելով). — Էկու նայինք, սանկ օթան կեցիր աէ ըսելիքդ ըսէ:

Անգին. — Խնդրեմ, Պ. Օգուէն, մի քիչ քաղաքաւ վար եղէք նշանածիս հանդէպ:

Օգուէն. — Օրիորդ, էս զարարլը պան մը չըրի, թակուիք պէս քիւմէսը մտեր էր տուրս հանեցի:

Անգին. — Այո՛, բայց այդ տեղը մանելուն պատճառը դուք էք:

Օգուհն.— Է՞ս:  
Անգինե.— Այո՛, դուք, ապոռալ կանչելով ներս  
մտաք, և ան ալ կարծեց թէ զինքը սպաննելու կու-  
դաք, վախնալով հոն մտաւ:  
Օգուհն.— Օրիորդ, էս կեանքիս մէջը նամէցտէ  
գործ չեմ տեսած, զաթէն ասոր վրայ ծառք վերցնելը  
մեխք է:

Կարապէս.— Տէրպապա, Պ. Ժաժարին . . .

Ժիրայր (բերանաբաց).— Ժիրայր . . .

Կարապէս.— Պ. Ժիրար . . .

Ժիրայր.— Ժիրայր . . .

Կարապէս.— Հասկցանք, աս պարոնին հաղորդու-  
թիւնը տուր, զիրա թէք չեմ հաւասիր կար:

Անգինե.— Հայր, Առոտուծոյ սիրոյն զիս մի՛ տան-  
ջէք, հաւատացէք որ անձնասպան պիտի ըլլամ:

Սարեն.— Քա եալրուս, տուն ինչո՞ւ տող կ'ելլաս  
կոր, մէկէր իւզիւնթիւն քեզի համար է, հարդ մարդ  
ձգես տէ թախ աշխարքին անզիփ ծարը ի՞նչ գործ ունիս:

Կարապէս.— Ծանրութիւնովը օսկի բարա խար-  
ճած էմ, հախը տուր տէ տար:

Տ. Մարգիս.— Կարապէտ աղա, այդ ի՞նչ խօսք է,  
արդէն այդ բանին պէտք չպիտի ունենաք:

Անգինե.— Խնդիրը կարգադրուած է:

Կարապէս (Սարենին).— Սաթէն, ի՞նչ է եղեր,  
հասկցուր ինծի, զէրէ լախըրտըները թէրս կը հասկնամ  
կոր:

Օգուհն.— Աւզէք նէ էկած ճամբովը աս տղան էս  
ծառքովս եա տարձունեմ:

Ժիրայր (Անգինեին).— Խսդրեմ, սիրելիս, ըսէք որ  
այս պարոնը խօսքի մէջ չմտնէ:

Օգուհն.— Ծո պարոնը վով է, հոս պարոն մարոն  
չիկայ, էս աս տունը խաղէ խմած էմ, չէ նէ Օգուհնին  
սէվատային հետ եարըշի էլլալը քեզի կը սորվըցունէի:

Կարապէս.— Օգուհն, ատ եաբբախը եաբբախ ըրէ,  
մէրտածէ խօսք տուրիր, խօսքգ պիտի պրնես, ասկէ ետ-  
քը Անդինէն քուրիկդ է:

Օգուհն.— Էս խօսքիս տէրն էմ, Անդինէն ծուռ  
աչկով նայելու քիմ ըլլամ՝ աչուըներս քէօրնան:

Սարեն.— Աֆերին ողլում, տուն բիս արուն չու-  
նիս՝ էս քու խօսքիդ կը հաւատամ:

Ժիրայր.— Խօսք տուէք որ ինծի չպիտի սպաննէք:

Սարեն.— Տուն սա ըսէ առաջ, աղջիկս պիտի  
սանի՞ս, չէ նէ մի՛ հոս մեր քովը պիտի միայ:

Կարապէս.— Էրէրա, պէքէյելու վախիթ չունիմ:

Տ. Մարգիս.— Պարզնը խօսք տուաւ որ իւր կինը  
ասէք քայլ մը անդին չպիտի տանի:

Սարեն.— Իրա՞ւ կ'ըսես աէրպապա, պէրանդ  
շադնեմ:

Կարապէս.— Տէրտէրներուն մինակ ծառքը կը  
դադնեն, անկէ վեր մ'ելլար:

Անգինե.— Աւրեմն վերջացած է, այսպէս չէ, հայր:

Սարեն.— Անոր մը հարցներ, լմնցած է. (Ժիրայրին)  
և եալրուս, պօչ տեղը սիրոս տող հանցիր:

Ժիրայր (Անգինեին).— Օրիորդ, միայն սա պարո-  
ւէն կը վախնամ կոր:

Օգուհն.— Էս ձանավար չեմ, մը վախնար, ըսելիք  
և ունիս նէ ըսէ:

Կարապէս.— Աֆերին Օգուհն, մէրտածէ մէյտան էլ-  
լու է, մինք մարդուն էտեւէն գործ չունինք:

Անգինե.— Ինծի մտիկ ըրէք, ահա թէ ինդիրը ինչ  
Պ. Ժիրայրը պատույ խօսք կ'ուզէ Պ. Օգուհնէ՝ որ  
ի եղրայր՝ ուր որ ալ ըլլայ՝ զինքը պաշտպանէ և ո  
է կերպով իրեն չարիք մը հասցնէ:

Կարապէս.— Կէնէ աւետարանը ծառք ասինք:

Օգուն.— Քուրիկ, ասկէ ետք տուն իմին՝ քուրիկն  
էս, էս քեզի նամաւախ վրայ էրդում կ'ընեմ քի առն  
իմին քուրիկն պիտի ըլլաս, էրիկդ ա աղբարս, չէ քի  
էս ծեզի ծուր նայիմ, պաշխա վայ քիմ ա ըլլայ ծեր  
մաղերուն մէկ թէլին ապողը, էկէր եօխ չընեմ նէ Օդ-  
սէն անունը ինձի թող հարած ըլլայ:

Կարապես.— Եաշա պէ թօսուն, խոռք ըսածդ ա  
առանկ կ'ըլլայ:

Սարէն.— Էկու զաւակս, ճակատդ պաղնեմ:

Տ. Ասազիս.— Կեցցե՛ս, Օդսէն, զուն պատիւ կը  
բերես գրւզացիներուն:

Անգինէ.— Մինչեւ գերջ գուն իմ եղբայրս եօ:

Ժիրայր.— Հոգիս, անձս, մարմինս քեզի կը յանձն  
նեմ, զուն իմ պաշտանս եղիր:

Կարապես.— Օդսէն պաշխա, պու պաշխա, նաֆիր  
է է, առ աղտն պալըթահ չկրնար ըլլար:

(Վարոգոյք)

Ներկայ բիեսը խաղաղու համար անպայման պէտ  
է արօնութիւնը տոնել նեղինակին, նախառակ պարա-  
գային նեղինակը ազատ կը զգայ ինչգիներ օրինակն  
առեն հետապնդում կատարելու:

Կը յալտարարեմ քէ «Ճայի Կարապես» կամ Ամերի-  
կանայ Փեացուն» բիեսին նետարակութեան մէջ իս-  
կ նեղինակի բոլոր իրաւունքս կը նուիրեմ բնիերոց Պ.  
Քեմ-Միմոնի, որ ազատ է իր ուզած եղանակովը շահու-  
զուծելու զայն միան կը պահեմ իրաւունքս այս բիես  
ես ինքա ալ խաղալու:

## ՅԱԿՈԲ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Պայք ալի, Բէժին Էֆ. Խանի

Դրամանա հրատարակիչ, թերեւու գործակալ եւ  
սպառանն կելքընաւելի բոլոր նոր հրատարակութեանց

Կանոնիկ վճարումի փոխարէն կը հայթայթէ ամէն  
առուսի վէսեր, գասագրքեր, հանդէսներ և օրաթերթեր  
ամէն լեզուով: Կը հայթայթէ նաև գրենական և  
գպրցաւկոն նիւթեր: Մասնաւոր պաշմաններով կը  
սահնձնէ: ապագրական դործեր՝ աման, շուտ և մաքուր:

ԴԻՐԱՋ. ԳՈՀ ՄԵԱՑԱԾ է

Նիմ ՔԱՐԹԸՐ, Ամերիկացի հոչակաւոր գաղանի ստիլանին վերջին արկածները, հրապարակ ելած է 1—10 գիրք։ Ամէն գիրք կ'արժէ 15 դր։։ Մէկ ծայրէն միւսը հետաքրքրական։ Կեդրոնատեղի Յակոբ Արահամեան, Պապը Ալի, Թէշիտ էֆ. խան։

ԵԱԹ ԲԻՆՔԵՐԹԸՐՆ, Ամերիկացի նշանաւոր ստիլանին նոր գործերը։ Նախ Բինքէրթըն եղած է բովանդակ Ամերիկայի գողերուն, աւազակներուն, ոճրագործներուն սարսափը և զոհերու և անմեղներու սփոփառը. ուր որ գէպք կայ, միշտ հօն ժամանակին կը հասնի և արդարութիւնը ի գործ կը զնէ։ Հրապարակ ելած է 1—17 գիրքերը։ Ամէն մէկ գիրք կ'արժէ 7.5 դր։։

ՄԵՐՍէՆ ԼԻԼԻՒԷԿՆ, ստիլան, գող, ձէնթըլմէն, քաղաքացի, պաշտօնեայ և ձամբորդ. չկայ ամբողջ աշխարհի մէջ մէկը որ լսած չըլլաց այս անունը սինէմաներու մէջ։ Առողջ տնօրէններն իսկ իրենց յաճախորդներուն կը ցուցադրեն անոր արտասովոր արկածները, օր մը նաւով, ուրիշ օր մը օթօմօպիլով, մօթէրով, չողեկառքով, օր մը բանտին մէջ, օր մը Ֆրանսակի նախագահին մօտ, ուրիշ օր մը պալատին մէջ և պյուսիս շարունակաբար՝ ամէն տեղ, նոր անունով, նոր պաշտօնով և նոր դէմքավ։ Հրապարակ ելած է 1—5 թիւերը, կը պարունակին 5 պատմութիւն, հատորը 10 դր։։

ԵԼՄՈՔ ՀՈԼՄՍ, Անգլիացի հոչակաւոր և պետական գաղանի ստիլկամնը, որու եւրոպական և ասինկան պետութիւնները պաշտօն յանձնած են իրենց պետական շահներուն և գաղանիքներուն հոկելու և հանգոյցներ լուծելու համար։ Լոնտոնի և զանազան տեղերու մէջ իր ի գործ դրած արկածները բազմազան են։ Լոյս տեսած են իր նոր արկածներուն շարքը՝ 1—4, հատը 10 դր։։

ՄԻԼԻՄՆՆԵՐՈՒ ԳԱՂՏՆԵՐԸ, Արոէն Լիւրէնի հեղիւնակ Մօրիս լը Պլանի նոր և վերջին գործը. կը պարունակէ վերջին համաշխարհային պատերազմին գրա-


մական շահաղիտութիւններու գրուագներ և գաղանիքներ. մեծածաւալ հատոր մը ծայրէ ի ծայր հետաքրքրական, գիրքն 75 դր։։

### ԵՐՈՒԱՆԴ 08ԵԱՆԻ

Միջնորդ Տէրպապան	130	Դր.
Ապահով Համբու և Շէրլօք Հոլմս	100	»
Յեղափոխութեան Մակարոյժները	40	»
Չափը Ավրամ	25	»
Սրիւնոս Յիշատակներ	25	»
Ճեպընթաց Նորածինը	5	»
Միքէի Սիրարկածը	25	»


Զօր. Անդրանիկ և իր պատերազմները	130	Դր.
Անդրանիկ, Մուրատ և Պօղոս Նուպար	120	»
Ինչու հեռացաւ Անդրանիկ Դաշնակցութեանէն	10	»
Ակնցի Հաճի Աղան և Սամաթիքացի Գոհար Տուտուն	20	»
Ռասբութին կամ Սրիկայ Վանականը	50	»
Կեսարի Տարփուհին	40	»
Պօքաչիսի Տանօրեակը	60	»
Սիրահարներու Տարեցոյցը	20	»
Հաւատաքննութեան Գաղտնիքները	125	»
Միամիտի մը արկածները	50	»
Շրաբնէլի Տակ	60	»
Թիւպապարը	60	»
Քամելիազարդ Կինը	60	»
Կանացի Վատասներում	50	»
Իրանի Պատուհանները	60	»
Նամուս (Շիրվանդատէ)	50	»
Պատուի համար	40	»
Հայաստանէ Ասսլիններ	50	»
Վերջին Բնմը	25	»
Սիրելու Արուեստը	15	»
Պարելու Արուեստը	25	»
Կերպուր պատրաստելու գիրքը	50	»
Ասիացի Սափրիչը	15	»
Սատանա	75	»
Գողը	10	»
Սիրլուկ	5	»

Արարայ	75	»
Արիւնի Չորը	20	»
Ատիլին Խնդիրը	10	»
Աբու Լալա Մահարի	20	»
Ամարները	50	»
Ասանայի Եղեռնը	12,5	»
Համբարձման Վիճակ	15	»
Պղնձէ Քաղաք	25	»
Հայաստանի Ուկեհանքեր	25	»
Դեսպան Մորկոնթառի Յիշատակները	100	»
» Ճերարտի	80	»
Հայաստանի Զարգերը	100	»
Սարսափի Երկրին Մէջ	100	»
Հայ Մտքին Հարկը Եղեռնին	30	»
Հայկ . Զարդերու Փաստաթուղթերը Ա. Հատոր	60	»
Էնվէր , Թալէաթ , Ճէմալ և Շէրլօք Հօլմո	75	»
Լերան Ողին	75	»
Պատմութիւն Հայոց Պալասանեան	100	»
Հոգիի Ասուզներ	15	»
Երազահան	20	»
Երգարան	40	»
Ֆրանսերէն Ջրուցարութիւն	30	»
Անդիերէն »	30	»
Զերմամիզութենէ չի վարակուելու համար	20	»
Քիւլիէրնի ուղեւորութիւնը լուսնի շուրջ	40	»
Փիլիսոփային աշակերտը	50	»
Բնտանեկան գաղտնիքներ Յ հատոր	70	»
Ուղեցոյց ընդհանուր թեան	50	»



No 1202

ԳԻՆ 25 ՂՐՅ.



12053